



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առևտ նյութը առեղծելու համար նորը

You are free to:


Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

23381

894.35

7-71



894.35
Դ-71

881


ՊԻՒՐԱՆԻՆ ԻՆԸ ԿԻՆԵՐԸ

ԹՐԱՎԱԿԱՆ ԿԵՍՆՔԵ

«ԱԼԷՄՏԱՐ» ԹԵՐԹԷՆ ԱՌՆՈՒԱԾ

ԹԱՐԳՄԱՆԵՑ՝ Ժ. Շ.

«Առաւտօս» լրագրին համար



Տպագր. Յ. ԱՎԱԽՈՒՐՅԱՆ ՈՐԴԻՆ Կ. ՊՈԼԻՆ

1921



ՊԻՒՐԱՆԻՆ ԻՆԸ ԿԻՆԵՐԸ

ԱՌԱԶԻՆ ԿԻՆԸ

Պիւրհան անունով ընկեր մը ցինք: Ցետոյ ուրիշ բան մըն ալ ունէի, որ նշանաւոր եր ինը կայ: Բնութիւնը ինծի հետ զքոս-կիներու հետ ամուսնացած ըլ- նած է: Հասակս կարճ, գլուխս լալուն համար:

մեծ, սրունքներս ծուռաւմօւր

Օր մը, երբ այս մասին խօսք շինած է: Իբաւ է որ զիս սիրացուեցաւ մեր միջեւ, հարցու- բողները կ'ըսեն թէ սիրուն եմ, բայց այս ձեւը, այս տեսարացինք.

— Պիւրհան, այս կիները նը չի բաւեր որ մարդ ինքին-ինչ պատրուակներով արձակե- քը անմիջապէս սիրցնէ կնոջ մը: Անուշ լեզուէն, ժպառանիքը:

Պիւրհան պատասխանեց: գէմքէն զատ, վարդագոյն այ-

— Դուք կը կարծէք թէ ևս տեր և բարձր հասակ փնառող- այս կիները չուզեցի և արձա- ներ ալ կան:

կեցի՞: Բնա՛ւ: Անոնք իմ ու- Այսու հանդերձ, հակառակ զածիս պէս չեղան: Հետեւաբար թերութիւններուս, զիս սիրող իրենց ընթացքով, շարժումնեւ կիներ ալ գանուեցան: Կեցիք ւերով և կերպարանքով բռնի որ առաջին կնոջս պատմութիւ- հարկադրեցին զիս որ արձակեմ նը ընեմ ձեզի: Անդրանիկ ա- զիրենք: Սո չեմ ուզեր որ կին մուսնութիւնս եղաւ, ճիշդ ինչ- մը ունենամ, զաւակներ ունե- պէս կ'ըլլայ ուրիշներուն: Մայ- նամ, հանգիստ տուն մը ունե- ըս պատեցաւ, վիստեց, պըր- նամ: Սակայն չեղաւ: Ուզածիս պաեց: Սո այդ միջոցին Հան- պէս կին մը չգտայ: Կարծեցի բօդուտ շինութեանց նախարա-

թէ փնտռելով պիտի գտնեմ: բութեան մէջ 800 դրւ. ամսա- գեղաւ, չեղաւ, չեղաւ: Առինք կանով քարտուզար էի: Այն ա-

և արձակեցինք, առինք և ար- տենները 800 դրւ. բիչ փարա- ծակեցինք, առինք և արձակե- չէր: Վերջապէս իր բնութեան

2003



2126 - 70

համաձայն աղջիկ մը գտաւ : «Իր — ի՞նչ եղաւ, ըսելուս ձիք բնութեան համաձայն» կ'ըսեմ, մնաց, վարէն մայրս պրաց . որպէս ամուսնութիւնս աւ — Պիւրհան...

շարուրքա ըլլալուն, մայրս կար . Վար իջայ : Հազիւ թէ սենածես թէ իրեն համար աղջիկ կը եակէն ներս մտած էի, մայրս փնտաէր , ըսաւ .

Հարսնիքնիս կատարուեցաւ : — Հիմակ այս կինը պիտի Շատ հաւնեցայ ամուսնոյս : Դեւ արձակնս :

զինի վրայ, ճերմկօտիկ, փեւ — Պատճառը ի՞նչ է, հարապուրի պէս նուրբ կին մըն էր : ցուցի :

Կը սիրէի զայն : Աենեակին մէջ — Հիմա պիտի արձակնս : նոտած ատենս, դուրսը անսր — Շա'տ աղէկ, բայց պատապտախլը տեսնելէ և դիտելէ չէի ճառը հասկնամ :

կշանար : Իր ճերմակ հերարիւ — Պատճառը ինծի չհնասվը կարծես թէ հրեշտակ մըն զանդիլն է : Ես անհնազանդ էր այդ խարխուլ տանը մէջ, հարսի հետ գործ չունիմ, հասանգստութեանս խանգարուել- կցա՞ր : Առառուընէ մինչեւ իրիլուն առաջին պատճառը մայրս կուն հայելիին առջեւէն ասդին եղաւ : Դուք գիտէ՞ք թէ ի՞նչ չի գար : Զեւքը բուտրաի աման տեսակ կին մըն է անիկա : Սեւ մը կայ, չարունակ կը քսուի, կաթսայի խուրի նմանող իր շարունակ : Այսօր ըսի : «աղջիյօնքերով և զիլիէն չհանած յար- կըս, աղէկ չէ հայելիին մէջ իլյովը կատարեալ կեսուր մըն այդշափ նայիլը» : Վայ, դուն է : Անպնկ անամօթ, հեկպսիզ ես ըսողը : Զիս անանկ մը ակնիկ մըն է որ եթէ հայրս օրաւակեց որ... բապումի չափ լեկանով կուիւի զրկէր զայն, բազու մը : Ո'չ, ես չեմ կրնար ըւական կարեւոր եկամուտ մը նել :

ապահոված կ'ըլլար :

Մօրս և կնոջս միջեւ առաջին վեր ելլեմ, անոր դաս մը տամ կուր ծագեցաւ հայելիի մը և յետոյ վանտեմ :

պատճառով : Իրիկուն մը երբ — Դուն գիտես : Եթէ զիս պաշտօնատեղիս տուն դարձայ, սախպես որ հարս ըսեմ այդ տեսայ որ կինս երեսը կախած կնոջը, մէկ ծիծէս, քու ծծածդ արիւն և միւս ծիծէս ծծածդ էր .

Ցարախ ըլլայ... կաթս քեզի եթէ հաւաքեմ, առ առաւելն հարա՛մ ըլլայ : Կինս ար- չորս օխա կաթ կ'ըլլայ, Անոր սունք թափելու վրայ էր :

քաներ ես... քու կաթիդ փո-

— Անգամ մըն ալ, քեզ լը՝ խարէն ես քեզի կիսյիւմ մը ոչ- անմ, տեսնենք ի՞նչ եղաւ, ըսի : խարի անարատ կաթ առնեմ :

— Բան մը չկայ, պէ՛յ, ը- Հանգստութիւնս մի՛ խանգա- սաւ : Պարզապէս հարսի և կե- րեր...

սուրի կոիւ : Զհոր գիտեր : Կե- — Զերկարեմ, Վերջապէս սուրները իրենց հարսերուն հետ երկուքս ալ առունէն վանտուե- չեն կրնար ապրուիլ : Աս ալ ցանք : Ելանք աներոջս առունը անոնցմէ մէկն է : Բնականաբար գացինք : Հոն ալ ես աղջկան քեզ կը սիրէ, որովհեաեւ մայ- հօրը հետ չկրցայ ապրուիլ : Վեր- ըրդ է : Եւ երբ կը տեսնէ որ չին ծայր մալեռանդ հօմա մը սէրդ կը բաժնուի, կը ջղայնա- ըլլալով, կ'ստիպէր մեզ որ եար- նայ : Այսօւ հանդերձ, դուն սրի աղօթքին ամէնքս աչ պառ- գիտես : Խնդիրը այնպիսի ոչինչ կրնք և առառան աղօթքին ել- բան մըն է որ թուզի մը կուտը լենք և նամազ ընենք : Աստուած անգամ չի կրնար լեցնել :

Մյու ողջամիտ խօսքերուն թօղութիւն չնօրիէ : Ես ո՛չ գի- առջեւ ջիղերս բոլորովին թուլ- շերը կանուխ կրնամ պառկիլ և ցան :

Վար իջայ և մօրս ըսի : նամազ կ'ընեմ : Անոնք ինծի

— Պակասութիւն մը ըրեր պէս չին : Առառուն նամազը է, խօստովանեցաւ : Դուն ալ ընելով կը պասկին կը քնանան : ներզամիտ եղիր :

Ասօր վրայ բոլորովին փրփ- ա՛լ քունը աչքս չի մաներ : Քանի մը օր ակռաս մեղմե- րեցաւ :

— Մէկ ծիծէս ծծածդ...ի ցի : Վերջապէս օրին մէկը ըսի . սպառնալիքը առաջ քշելուն պէտք պէս .

— Ես այսօր հիւանդ եմ, պէս . — Ո՛չ, ըսի, կաթնավաճա- նամազ չիմ ըներ : Բայց չկրցայ խօսք հասկնել : Բոււած կաթիդ ամբողջութիւնը .

տեր, ըսաւ աներս, ե՛լ ապօհար գուցեալ զօքանչիս սիրտին ի-
մը առ, առառուն պաղ ջուրը ջեցնելով անոր մահուանը պատ-
այնչափ օգտակար է որ ամէն ճառ եղած էք:

տկարութիւն կ'առնէ կը տանի:

Այս օրն ալ ելայ ու ակամայ շփոթեցաւ:

նամազ ըրի: Ճաշի առեն պա-
տառաքաղի և դանակի գործա- սաւ, հարցուց:

ծութիւնը արգիլուած էր: Ամէն: — Ամէնուն բերանն է: Խեղճ
ճաշէ ետք, մինչեւ եարսլի ա- կնոջ բացակայութեան միջոցին,
զօթքը, աներոջս կրօնական փողոցէն անցնող փալմի գնչու-
քարոզները պիտի լսէինք: Վեր- կին ներս առեր եօ: Այդ պա-
ջապէս իրիկուն մը բաւական հուն կինդ եկեր, դուռաը բանա-
կոշա պատասխաններ առուի լիով բացեր ու ան քու քովդ
աներոջս, որ բարկացաւ: Յա- տեսնելով սիրտին իջեր ու մե-
ջորդ գիշերը, ճաշի առեն, աեր է:

առանց պի իսկիլլահի (յանուն կնոջս երեսը դեր դեղին
Հօր) ըսելու սկսայ կերակուր կարեցաւ, որովհետեւ անիկա
ուտել:

Ո՛րդեակ, կ'երեւայ թէ պիտամիլլահը մոռցար, ըսաւ:

Ես արդէն կ'ապասէի այս դիտողութեան: Ուստի ըսի:

— Ճա՛նլիմ, դուք գիտէ՞ք թէ ամէնուն սիրտին մէջ ի՞նչ ես գնչուիին հետ...

կայ: Թերեւս պի իսկիլլահը մտքէս ըսի: Եւ յետոյ ես այս կերպաւութենէն բան մը չեմ զամբարա... ցնդա՛ծ հերիփ...

հասկնար: Մարդ մը ո՛չ թէ Աներս չկրցաւ դիմանալ և
արտաքինը, այլ ներքինը մաս-

առաջքը գտնուած գաւաթը քուր պահելու է քիչ շատ: Ի՞նչ առնելուն պէս զլսիս նետեց:

համիներ կան, որոնց թերին Գաւաթը գլխիս վըային ան-
տակին խաչ կ'ելլէ: Օրինակի ցաւ, գետին ինկաւ և կոտրե-

համար, դուք որ այսչափ կրօս ցաւ: Սուրբային մէջ ճաշելու վրայ
նասիրութիւն կը ցուցնէք, հան-

էինք: Անմիջապէս ելայ, կից գիշերապահը և ոստիկանական
մը տուրի ծերունիին, որ օան- քօմիսէրին օդնականը եկան:
դուղներէն վար գլասրեցաւ կարւը մոռցած էինք և աներս
թալցըր յիւլտիւր: Բայց յանկարծ իր ինկած թակարդին յէջէն
անկումը դադրեցաւ:

— Ա՛հ, պէ՛յ, ի՞նչ ըրիր, զին իմամը ըսաւ թէ մինչեւ որ
պոռաց աղջիկը վազելով:

Ես ֆէսս փնտուելու համար և գլուխը չաղատենք, կարելի
սենեակս գացած էի: Լսեցի որ պիտի չըլլայ մարմինը ասդին
դուրսէն կինս կը պոռար. դարձնել: Սլոց մը ճարուեցաւ

— Ամա՛ն, պէ՛յ, հասի՛ր, և աներոջս վիզին կօզմէն փայտը
հօրս բան մը եզեր է:

Կարուեցաւ: Սլոցը շարժած ա-
տեսն, թաղին իմամը կ'ըսէր.

ծերունիին հեկեկանքը կը տեսն, թաղին իմամը կ'ըսէր:
լսուրի: Սանդուղին գլուխը զոգ մի՛ ըներ, Միւրթէ-
գացի: Աղջիկը, տօւնին սպա- զա էփէնափի, եթէ արկած մը
սուհին, վարի սենեակը բնակող ըլլայ, սուրը Զաքարիային պէս
վարձակալին կինը հաւաքուած ծառի մը մէջանելը կը նահա-
տին:

— Ի՞նչ եղաւ, հարցուցի, Վերջապէս ծերունին թա-
գեմ գիտեր, սեղմուեր է, կարդէն հանեցինք:

— Զեմ գիտեր, կոնար պատելու: Բայց մեզի ալ ճամբայ բաց-
չենք կրնար կոր պատելու:

Վար իջայ: Ուժով մը վար ուեցաւ: Փնտուցի և տօւն մը
գլասրելէ ետք, աներոջս գլուխը գտայ: Սյո անդամ ալ ընկե-
րազրիքին սէջ մտեր է և մէկ րուկիս ինծի չյարմարեցաւ:
սաքը ու մէկ թեւը անընական Առանձին տօւն չի կրնար նստիլ
կերպով մը բաղրիքին յէկ ու- եղեր, հայրը ծերունի ըլլալուն
են: Այդ վիճակէն գինքը ազա- բաժնուիլ:

— Եթէ այդպէս է, ես կը
տելու համար ո՛ր կողմէն ալ որ
բանուէր, խեղճ ծերունին անան ձգեմ, ըսի:

կը պոռար սրտակելէք ձայնով
մը:

Շատ աշխատեցանք: Աղմու-

կը լսող գրացիները, թաղին
— Ատ ի՞նչ խոսք է, ըսաւ,

բնչակէս բերանդ վրայ կ'երթայ այն կնօջ հանըմութեան շնորհը
ըսելու:

— Բնական չէ: Հայրդ զիս ըրած բոլոր կարւերդ օրը օրին
չօւգեր կոր: Արդէն այս կարւէն իմացայ: Ին՛ զն Պիւրհոն: Այդ
ետքը միասին նստելուս կարելի ստորին կնոջ պատճառաւ մայրդ
չէ: Դուն ալ հայրդ կը նա-
խնամես, որով հարկ կ'ըլլայ որ համելի չեղար ատոր: Բայց օ՛խ,
եռ. բաժնուիմ...

Կինս կուլար:

— Քամի որ այդպէս է, ես
ալ քեզի հետ կուգամ, չէր ը-
շարժելուդ պէս յիսունը մէկտեղ
կը գտնես: Անզամ մը, անզամ
սեր կոր:

Ցաջորդ որը հագուեցայ և
պաշտօնատուն գացի և արձակ-
ման թուղթ մը գրելով սենե-
կապանին հետ տուն զրկեցի:
Մայրս քանի մը վայրկեան
ես ալ իրիկունը մօրս տունը
յօգնութիւն առնելէ ետք, նո-
գացի: Սենեակէն ներս մտնե-
րէն բացաւ բերանը և աղւոր մը
լուս պէս մայրս պռաց.

— Ա՛ն, իմ առիւծ զաւակս,
վերջապէս կինդ արձակեցիր:
Ցայտնի էր:

Շոււրաբեցայ: Ուրկէ լսած
էր:

— Ե՞ր իմացար, ըսի:

— Տէ՛ր Աստուած, ձեր տու-
նին ճիշդ դէմի դրացին ման-
կութեանս ընկերն է: Ես շատ
անզամներ հոն գացի ու փողոց
ելլելդ դիտեցի պատուհանէն: Փոշի խառներ են և առտու-
նիդ ասեղ մը խօթեր են: Յե-
տոյ էշու մը մէզը առեր են,
անզամներ հոն գացի ու փողոց
մէջը չորցուած րեզպիի պիօնիի
ելլելդ դիտեցի պատուհանէն: Փոշի խառներ են և առտու-
նին այդչափ երես առաջանաւ իմահուէին հետ խմբուցեր են
վախճանը այնպէս կ'ըլլայ: Դուն քեզի: Դուն էշու պէս հնազանդ՝
փողոց ելլելուդ պէս, ան ալ լեզու բերան շունեցող, սանձը
ետեւէդ գուրս կ'ելլէր: Ես մ'ւր, ո'ւր որ քաշեն հոն գացող մարդ

մը պիտի ըլլաս եղեր: Եւ իրաւ
ալ այնպէս եղար: Այս ամէնը
ըրեր են, օրերով խորհրդակցե-
լէ ետք Քատարկա դանուող ա-

քար կախարդուհիի մը հետ: Քու ետք, պաշտօնատանս մէջ գըս-
դրացուհիդ ամէն բան իմացաւց նուող ընկերներս կին մը յանձ-
ինծի: Բարեբախտաբար անմի-
նարարեցին ինծի: Անոնց ա-
ջապէս քան փարայի բարնա-
պահարի հունտ ալ իմամօւնութիւնովս
կ'զբաղէին: Նախորդ նախա-
քեզակէն և թիւրսի ըրի, երեք բարներէն մէկուն ապարանքին
անզամ անունդ տալով: Ասաւ մէջ գտնուած չէրքեզուհի մըն է
ուած իր ազդեցութիւնը ցոյց եղեր: Հարսնիքնիս պիտի կա-
տուաւ: Անոնց էնի տեղ դրած տարուէր փաշային ձըզաւ օղ-
մարդը իր առաջին կիցը տուաւ լուի ապարանքին մէջ: Հագ-
այն կնամոլ հիրիկին:

Եթէ մօրս խօսքերուն ականջ առեցանք: Բոլոր պաշտօնա-
կախէի, շատ ժամանակ պիտի կիցներս ալ ներկայ գտնուեցան:
Թաղեցիները հաւաքուեցան:
Քշէր:

— Ի՞նչ և է, անցածը ան-
Աղօթքներ եղան: Ես ալ նախ
ցած է, ըսի: Ես քիչ մը առանց համբուրեցի ձեռքը ձերունի
կնիկի պիտի ապրիմ:

— Դուն գիտես, ասկէ ետք
ամուսնացիր չեմ ըսեր քեզի:

Սակայն չեղաւ, Անզամ մը
ևս ամուսնացայ, Այդ ամուս-
նութիւնս ալ տարօրինակ դէպիք
մը եղաւ, Եթէ բոլոր ամուս-
նութիւններուն միջոցին ենթա-
լլալու էր: Բարե տուինք ի-

կայ եղած անրնական վիճակնե-
րուս տեղեկանաք, ինծի իրա-
ւունք պիտի տաք:

— Զերդ բարձրութեան ա-
նունը ի՞նչ է, հարցուցի:
— Եթէ՞մ, ըսաւ:
— Զեր անունը հարցուցի:
— Զեր գերաւէին՝ Մելեք,

— Ինշարրահ աղեկ էք: նը այսպէս էր: Այլուս սովորած
— Աստուած կեանք տայ ձե- էք: Յայտնի էր թէ կնոջը լեզ-
զի, էֆէմ: Դուք ալ աղեկ էք: ուին տակ բան մը կար: Վեր-

— Շատ շնօրհակալ եմ, է- շատին ըստա.

ֆէնտիմ, ձեռքերնիդ կը համ-
բուրեմ:

Այս խօսքը ըսելուն պէս

— Ա՛, ա՛, ա՛, պառաց և իս- կերպով:

կոյն սենեակէն գուրս ելաւ,
Հասկցայ, թէ փացո ըրած էք: ըսեր էք:
կնոջո մայրը կարծած կինս նոյն
ինքն ամուսինս էր:

• Սիկառ մը շինեցի և սկսայ բուրեմ» պիտի ըսէի:
մամտալ: ի՞նչ պիտի ընէի: Այս խօսքս այնչափ ինդա-
դլիքս եկած այս նոր փորձան- ցուց պառաւ չերքէզուինս որ
քին առջե ի՞նչ դիրք պիտի կարծեցի թէ պիտի մարէր:
բռնէի:

Սենեակին գուրս բացուե-
ցաւ: Գլուխը գոց կին մը ներս շատոնց է որ այսչափ ինդա-
մտաւ: Ան աւելի թինքին էր: ցած չէի:
Զեռքի համրիչը քաշելով, աթո-
ւին վրայ նստաւ: Աս ալ չէր լեզու:

Բեկմեկ թուրքերէնով մը ը-
ստաւ.

— Բարի եկաք, էֆէմ:

— Բարի տեսանք ...

Թիշ մնաց որ «մայրիկ» պի-
տի ըսէի, բայց ի՞նչ կ'ըլլայ ի՞նչ
ըլլար ըսելով ինքինքս բը-
նեցի:

— Ինշարրահ աղեկ էք:

— Շատ շնօրհակալ եմ:

— Այս առւնին սովորութիւ- թէ ...

նը այսպէս էր: Այլուս սովորած
էք: Յայտնի էր թէ կնոջը լեզ-
զի, էֆէմ: Դուք ալ աղեկ էք: ուին տակ բան մը կար: Վեր-

— Մէլէք հանըմը վշտացու-
թեր էք:

— Ե՞ս, ըսի. արդեօք ի՞նչ

կոյն սենեակէն գուրս ելաւ,
Հասկցայ, թէ փացո ըրած էք: ըսեր էք:
կնոջո մայրը կարծած կինս նոյն
ինքն ամուսինս էր:

• Սիկառ մը շինեցի և սկսայ բուրեմ» պիտի ըսէի:
մամտալ: ի՞նչ պիտի ընէի: Այս խօսքս այնչափ ինդա-
դլիքս եկած այս նոր փորձան- ցուց պառաւ չերքէզուինս որ
քին առջե ի՞նչ դիրք պիտի կարծեցի թէ պիտի մարէր:
բռնէի:

Սենեակին գուրս բացուե-
ցաւ: Գլուխը գոց կին մը ներս շատոնց է որ այսչափ ինդա-
մտաւ: Ան աւելի թինքին էր: ցած չէի:
Զեռքի համրիչը քաշելով, աթո-
ւին վրայ նստաւ: Աս ալ չէր լեզու:

Բեկմեկ թուրքերէնով մը ը-
ստաւ.

— Բարի եկաք, էֆէմ:

— Բարի տեսանք ...

Թիշ մնաց որ «մայրիկ» պի-
տի ըսէի, բայց ի՞նչ կ'ըլլայ ի՞նչ
ըլլար ըսելով ինքինքս բը-
նեցի:

— Ինշարրահ աղեկ էք:

— Այս այսինքն կարծեմ

— Մէլէք հանըմ այնչափ էյ: Լեզու թափել, շողոքոր-
տարիքոտ չըլլալով մէկտեղ, որ-
չափ որ երիտասարդութեան և թութիւն ընել չ'սովորեցանք:
ծերութեան միջն ծեր ու երի- Այլեւս նեղուիլ սկսայ: Կը
ասսարդ ըլլալը և երիտասար-
դութեան ու ծերութեան միջն խօրհէի թէ ի՞նչ կերպով կրնա-
երիտասարդութիւն փնտաելով յի աղաթի այս լուծէն:
երիտասարդ ծերունի... Վերջապէս առանց մնաք
երիտասարդ ծերունի... Վերջապէս առանց մնաք

— Ինծի անանկ կուգար որ բարով ըսելու փախչելէն զատ
խելքիս պիտի գար: Պառաւը ուրիշ միջոց չ'կար:
Դուռնէն չէի կրնար դուրս
վերջապէս կնոջս տարիքին նը-
կատմամբ գաղափար մը չէր ելլել, որովհետեւ ուշագրու-
կրնար յայտնել ու դործին մէ-
թիւն պիտի գրաւէի: Թերեւս
չէն չէր կրնար դուրս ելլել, ճեմիլին պատուհանէն պիտի
կրնայի փախչիլ: Ըսի թէ ջուր
Վերջապէս ըստաւ:

Մէլէք հանըմը անգամ մըն թափելու պիտի երթամ:
ալ ծեր քովը դրկեմ, թերեւս Հավու, լինեն, ըպրզգ պատ-
ասաւ հանելի կը ցուցնէ բաստացացան: Ճեմիշ մտայ և
դուռը կղպեցի: Փողոցին վրայ
ճեզի:

Այս խօսքերը ըսելով դուրս
ելաւ:

Կ'երեւայ թէ Մէլէք հանըմ պատուհանին մէջ ելլելով փո-
սենեակին դրան առջե կ'սպա- զոց ցատկեցի:
սէր, որովհետեւ քիչ մը ետքը Բոլոր ուժովս կը վազէի և
իբր հարս դէմս գտնուած այն
ներս մտաւ:

— Իֆէմ, ըստա. իմ մտաին արարածէն: հեռանալու կ'աշ-
կարդ մը խօսքեր ըսէր էք նէս խատէի:

Երբ Զէնպէրլիթաշ եկայ,
շէտի հանըմին:

— Ի՞նչ խօսքեր, էֆէնտիմ: յանկարծ մանալիկիմիին առ-
իրաւ որ, էֆէմ, դուք ջե հանդիպեցայ պաշաօնակից-
ինձմէտ աղեկ գիտէք: Սենք ե- ներուս, որոնք սիարերան պո-
րեսնիս գոց մեծցանք և մեր սացին:
փաշային ապարանքին մէջ կըր-
թուեցանք տէ...

— Ա՛, ուրկէ ելար:

— Աս ալ անօնց հարցուցի

թէ տակաւին չէի՞ն գացած։
Հնկերներէն մին պատաս-
խանեց։

—Ապարանքէն յեկնելէ ետք
հսու եկանք և մահաղեալի կե-
րանք, քիչ մըն ալ շատախօսե-
ցինք։ Դուն ինչո՞ւ եկար։ Արդ-
եօք վանտուեցա՞ր։

—Ո՞չ, ճանրմ, փախայ, ա-
ւելի ճիշդը հոգիս ազատեցի։
—Որմէ։

—Որմէ պիտի ըլլայ, Խարթ
կին մը գտաք ինձի, որ քիչ
մաց տանձի պէս պիտի կաւը
զիս։

—Ո՞վ, Մէլէք հանըմը։

—Ի՞նչ, Մէլէք (հ. եշտակ),
իրէշ ըսեք և ի՞նչ հրէշ։

Իրողութիւնը պատմեցի։ Ո՞-
րը խնդաց, ո՞րը ցաւեցաւ,

Անոնց մէջ ամենէն աւելի
մէկը իրար անցած էր։

—Խայտառա՛կ եղայ, բնա-
ջինջ եղայ, կ'ըսէր։ Ա՛հ, Պիւր-
հան պէյ, յառաջդիմութեանս
արգելք եղար։ Փաշային երեսը
պիտի չկրնամ նայիլ։

Ժամանակ մը անցաւ։

Առտու մը Մահմաւ փաշա-
յի դատարանէն կոչնագիր մը
սատացայ։ Մէլէք հանըմ ամուս-
նալուծման դատ բացեր էր։
Դատաւորին առջե ելանք։ Մէ-
լէք հանըմ ալ հօն էր... Դա-

տաւորը, որիոշոր լազ մըն էր,
հարցուց։

—Անունդ ի՞նչ է։

—Պիւրհան։

—Հօրդ անունը ի՞նչ է։

—Մէհմէտ։

—Այս խաթունին հետ ի՞նչ

Բացատրեցի։

—Աստուած իրարու հաճելի
չըրաւ մեզի, ըսի։

—Զեզի հաշտեցնեմ։

Կ'երեկի թէ Մէլէք հանըմ
արամադիր էր հաշտուելու, ո-
րովհետեւ իսկոյն պատասխանեց։

—Այդ մասին հարկ է որ Նէ-
շտիւ հանըմին կարծիքը առ-
նեմ։

Ես գործը շուտով լմացր-
նելու նպատակով ըսի։

—Եփէնտիմ, բաժանում ե-
ղած է անգամ մը, ուստի հարկ
չկայ հաշտեցնելու։

Դատարանին առջե Մէլէք
հանըմը արձակեցի։ Երկրորդ

ամուսնութիւնս ալ այսպէս
վերջացաւ։ Այս տեղ ես ի՞նչ

ԵՐՐՈՐԴ ԿԻՆԸ

Զէրքէզ հանըմին հետ աղմը-
կալի բաժանումէս ետք միջոց գամ ալ խօսակցութեան նիւթ
մը սպասեցի։

Այդ ամուսնական խնդրոյն մը որսորդութեան ելանք։ Այն
մէջ ձախորդութիւն մը կար։ օրը շրջակայ գիւղին աղջիկները
Սակայն ամէն պարագայի մէջ հաւաքուեցան։

Ինքնիրենս կը խօսավանէի թէ Նաշիտ պէյ աղջիկները ցոյց
երիկ մարգու մը համար ամուս-
նանալը անհրաժեշտ էր։ Չեր-
կարենք երրորդ անգամ ըլլա-
լով ամուսնացանք, աւելի ճիշդ

է ըսել՝ դիպուած մը զիս եր-
բերեւս կը հաւնիս, եթէ քեզի
բորդ անգամ ամուսնացաւց։ համար կին կ'օւզես, ասոնց մէ,
Հօրս մէկ բարեկամը կայ, որ ջէն հատ մը առնելու է։ Դուն
Պէյքօզ կը բնակի, Մեծ հարս-
իսկապէս տանտիկին կ'օւզես և

առութիւն մը ժառանգած է։ այդ յատկութիւնը ունեցողնե-
որսի ատեն թւշուն որսալու ները միմիայն գիւղերուն մէջ
կ'երթայ, ձկնորսութիւն կընէ։ Կրնան գանութիւն Հիմակ անմի-
աղաւնիի մերայ ունի։ Հան-
ջապէս հաւնէ, Աստուած վկայ

գուցեալ հօրս օղիի ընկերն էր։ որ ձեր հարսնիքն ալ ես պիտի
Զիս ալ զաւկին պէս կը սիրէ։ ընեմ։

Կորամարգի օրսալու ատենները Այս գաղափարը հաճելի եկաւ
անոր գացի։ Խօսք բացուեցաւ ինձի։

և ամուսնութեան երեսէն գըլ-
նիրենս պատմեցի։ նիրենս։

—Տղա՛ս, ըսաւ, զուն կին Կ'երեւի թէ Նաշիտ պէյ միւս
չես փնտաեր, քու զգացումնե-
տիւղացի աղջիկներուն ալ լուր
րուդ մասնակցող ընկերունի մը զրկած էր որ ամէնքն ալ հագ-
եր փնտաես։ Ատիկա աշխարհի ուած շքուած եկեր էին ու մեր
մէջ անգտանելի բան մըն է։ շուրջը կը պատէին։ Նաշիտ պէյ

շատ բարիք ըրած էր գիւղացի-
ւուն լուն է։ շուրջը կը պատէին։ Նաշիտ պէյ

—Ի՞նչ պիտի ընես, կին մը
պիտի առնես, որ քեզի պիտի
ծառայէ, ահա այսչափ։

—Այս խնդիրը քանի մը ան-
կալի բաժանումէս ետք միջոց գամ ալ խօսակցութեան նիւթ
եղաւ մեր միջւ։ Վերջապէս օր

Սակայն ամէն պարագայի մէջ հաւաքուեցան։
Ինքնիրենս կը խօսավանէի թէ Նաշիտ պէյ աղջիկները ցոյց
երիկ մարգու մը համար ամուս-
նանալը անհրաժեշտ էր։ Չեր-
կարենք երրորդ անգամ ըլլա-
լով ամուսնացանք, աւելի ճիշդ

է ըսել՝ դիպուած մը զիս եր-
բերեւս կը հաւնիս, եթէ քեզի
բորդ անգամ ամուսնացաւց։ համար կին կ'օւզես, ասոնց մէ,
Հօրս մէկ բարեկամը կայ, որ ջէն հատ մը առնելու է։ Դուն
Պէյքօզ կը բնակի, Մեծ հարս-
իսկապէս տանտիկին կ'օւզես և

առութիւն մը ժառանգած է։ այդ յատկութիւնը ունեցողնե-
որսի ատեն թւշուն որսալու ները միմիայն գիւղերուն մէջ
կ'երթայ, ձկնորսութիւն կընէ։ Կրնան գանութիւն Հիմակ անմի-
աղաւնիի մերայ ունի։ Հան-
ջապէս հաւնէ, Աստուած վկայ

գուցեալ հօրս օղիի ընկերն էր։ որ ձեր հարսնիքն ալ ես պիտի
Զիս ալ զաւկին պէս կը սիրէ։ ընեմ։

Կորամարգի օրսալու ատենները Այս գաղափարը հաճելի եկաւ
անոր գացի։ Խօսք բացուեցաւ ինձի։

և ամուսնութեան երեսէն գըլ-
նիրենս պատմեցի։ նիրենս։

—Ի՞նչու չըլլայ, ըսի ինք-
խիս եկածները պատմեցի։

ներուն և այս պտաճառաւ ա-
մէնքն ալ անօր իսաբրդ կը սէ-
ցաւ։ Գիւղական հարսնիքը
պէին և կատակներուն կը հան-
պատրաստուեցաւ։ Նաշխ պէյ
դուրժէին։ Գիւղին մօտերն
էինք։ Աղրիւրին գլուխը նըս-
տանք։ Գիւղացիները մածուն
դրկեցին։

—Աղիկնե՛ր, ըսաւ Նաշխ պէյ, սա՞ Պոլսեցի ամուրին պի-
տի ամուսնացնեմ։ Ամէնքդ ալ
սանկ կարգաւ կէցէք տեսնեմ։
Զեր մէջէն որո՛ւ որ հաւնի,
զանիկա պիտի առնէ։

Ես շատոնց կատարած էի
ընտրութիւնս։ Կապոյշ գլխա-
նոցով, սև յօնքերով, սև աչ-
քերով և կարմիր այտերով աղ-
ջըկան մը հաւնած էի։

—Սա՛ կ'ուղեմ, ըսի պար-
զապէս։

Կը կարծէի թէ երազ կը
տեսնէի։ Իսկոյն խօսքկապը
կատարուեցաւ։ Նաշխ պէյ,
սոկի տուաւ։ 0'ն, ինչ աղէկ,
ինչ դիւրին ամուսնութիւն մըն ինչու հարցուցիր։
Եր։ Այն գիշերը աղջկան հայրը
մէջքը լայն գոտի կապած սելու համոր։
մը։

—Աղիկդ այս պէյին պիտի նիմկը ըսեր է ինձի։

—Գլխիս զրայ, պէյու։ ըսաւ
մարդուկը, աղջիկը իմս չէ, սին զրայ պիտակներ շիներ էր,
քուկդ է։

Ամուսնութիւնը կատարուե-
մէնքն ալ անօր իսաբրդ կը սէ-
ցաւ։ Գիւղական հարսնիքը
պատրաստուեցաւ։ Նաշխ պէյ
դուրժէին։ Գիւղին մօտերն
էինք։ Աղրիւրին գլուխը նըս-
տանք։ Գիւղացիները մածուն
եակը մատանք։

Մէկ բառով նկարագրեմ եր-
րադ կինս։ Գիւղացի էր։ Գիւ-
ղացի աղջկան մը հետ ի՞նչ կը
խօսուի։ Ահա ասիկա չէի զի-
տեր։ Կնօջս անունը Կանիմէթ
էր։ Մեր առաջին տեսակցու-
թիւնը շատ զուարձալի եղաւ։
Նոյնութեամբ կը յիշատակեմ։
—Անունդ ի՞նչ է։

— . . .

—Չ'ըսէ՞ք։
Կանիմէթ հանըմ պատասխան
չէր տար։

—Անուննիդ չըսէ՞ք, Կանի-
մէթ հանըմ։

Կինս ժպաեցաւ։ Վերջապէս
իրու նշանախսութիւն հինգ ըսաւ։

—Քանի որ անունս գիտես,
ի՞նչ դիւրին ամուսնութիւն մըն ինչու հարցուցիր։

—Անգամ մը ձեր բերնէն լը-
եկաւ, մէջքը լայն գոտի կապած սելու համոր։

—Հայրս ահա այսպէս կա-
մարդ մը։

—Աղիկդ այս պէյին պիտի նիմկը ըսեր է ինձի։

Հարսը այն օրուան ի պա-
տանք, ըսաւ Նաշխ պէյ։
—Գլխիս զրայ, պէյու։ ըսաւ
տիւ յօնքերը սեւցուցեր և երե-
մարդուկը, աղջիկը իմս չէ, սին զրայ պիտակներ շիներ էր,
քուկդ է։

ի՞նչ աղուսր են, ըսի։

— . . .

—Ի՞նչ հրամմեցիք։

— . . .

—Միասին Պոլիս պիտի եր-

թանք։ Գուշ ալ Պոլսեցի հա-
նըմի մը պէս պիտի ըլլաք։

—Մենք Պոլսեցիներուն պէս

չենք կրնար ըլլալ ... մեր թեան միակ նիւթերը եղան

ձեռքերը ծանր գործի վարժը-
արտ, կով, հաւ, հաւկիթ։

Քանի մը օր ևս մնացինք։
—Ես ալ քու ձեռքդ համ-

բուրեմ, ըսաւ։

Պայրամի օրուան պէս իրա-
րու ձեռք համբուրեցինք։ Յե-
տոյ նորէն լուցինք։ Խօսք ըլ-
լալու համար գիւղացիի կեան-
վրայ բեցուց և կարագին ա-
քին վրայ խօսեցայ։ Այն ատեն մանը համեախն մէկ կողմէն կա-
կանիմէթ հանըմի լեզուն բաց-
իսց։ Կինս ալ ևս զգեսաը հա-
գաւ և գլուխը ներմակ հասա
ուիցաւ։

—Անցած տարի՝ հօրեզբայրս ծածկոյթով մը գոցեց։ Գիւղացի
ծխախօտ մշակեց։ Ուզածին մայրերէն և, հօրեզբայրներէն
շափ շան չըրաւ։ Այն ընդար-
ուրիներէ հրաժեշտ առինք Գիւ-
ղակ շակ մէջ ծխախօտ մշա-
պացի աղան գիւղիս տակ հարուած
կելու համար արեւուն տակ մը տուաւ էշուն, որ ճամբայ
հոգինիս ելաւ, Այս տարի իմ ելաւ։

—Նաշխ պէյին Պէյքոզի ծո-
տեզս օրականով մէկը պիտի
բանեն... կովս ալ ծախեցին։ վեղերեայ տունը հանդիպեցանք
Այս տարի գիւղնագոյն կով և ձեռքը պագինք։ Բարեկամս
մը ապին, բայց կաթնտու չե-
զիս մէկդի առնելով ըսաւ։

լաւ։ Անիկա ալ պիտի ծախեն։
Հաւկիթին չնորհիւ քիչ մը ե-

րեսնին խնդաց։ Տեսնենք, մայ-
րըս կ'ըսէ թէ ձմեռուան համար

թարխանան աւելի պատրաս-
տենք։ Կարծեմ թէ պիտի ծախէ

նըմի մը պէս պիտի ըլլաք։
ալ։

—Մենք Պոլսեցիներուն պէս
չենք կրնար ըլլալ ... մեր թեան միակ նիւթերը եղան

ձեռքերը ծանր գործի վարժը-
արտ, կով, հաւ, հաւկիթ։

Քանի մը օր ևս մնացինք։
—Ես գիշերը մեր խօսակցու-

չեայ որոշեցինք Պոլիս իջնել
և մօրս տունը երթալ։ Մրար-
կնցուց։ Կատակ ըլլալու համար

ներ պատրաստուեցան և իբր
նուէր, կողովներու մէջ թարմ
համբուրել ուզեցի։

—Ես ալ քու ձեռքդ համ-
բուրեմ, ըսաւ։

Պայրամի օրուան պէս իրա-
րու ձեռք համբուրեցինք։ Յե-

տոյ նորէն լուցինք։ Խօսք ըլ-
լալու համար գիւղացիի կեան-
վրայ բեցուց և կարագին ա-

քին վրայ խօսեցայ։ Այն ատեն մանը համեախն մէկ կողմէն կա-
կանիմէթ հանըմի լեզուն բաց-
իսց։ Կինս ալ ևս զգեսաը հա-
գաւ և գլուխը ներմակ հասա
ուիցաւ։

—Անցած տարի՝ հօրեզբայրս ծածկոյթով մը գոցեց։ Գիւղացի
ծխախօտ մշակեց։ Ուզածին մայրերէն և, հօրեզբայրներէն
շափ շան չըրաւ։ Այն ընդար-
ուրիներէ հրաժեշտ առինք Գիւ-

ղակ շակ մէջ ծխախօտ մշա-
պացի աղան գիւղիս տակ հարուած
կելու համար արեւուն տակ մը տուաւ էշուն, որ ճամբայ
հոգինիս ելաւ, Այս տարի իմ ելաւ։

—Նաշխ պէյին Պէյքոզի ծո-
տեզս օրականով մէկը պիտի
բանեն... կովս ալ ծախեցին։ վեղերեայ տունը հանդիպեցանք
Այս տարի գիւղնագոյն կով և ձեռքը պագինք։ Բարեկամս
մը ապին, բայց կաթնտու չե-
զիս մէկդի առնելով ըսաւ։

— Տեսար, հաւնեցար: Աղ- նացուց, ըսի:

Ջիկն ալ գեշ չէ: Հրամանէդ Մայրս ձեռքը համբուրել ատենս մայրս Կանիմէթին ան- անցաւը չելլեր, ի՞նչ որ ըսես ան տուաւ նոր հարսին և յետօյ ցազիրը պատրաստած էր: Կ'ընէ: Գերուհիի պէս կը ծառ երկու կողմերը հատուրաալով այէ քեզի: Ա'լ մի երկնջներ: ըսաւ.

Մէկ էշու բեռ կազմող գոյ- Սունին մէջ Մայխի հոտ քերով շոգենաւ նստանք: Բրու մը ատրածուեցաւ: Նականարար Պոլսոյ մէջ ո՞չ Մօրս ըրած փալցօն դարմա- ոք տեղեկութիւն ունէր այս նելու համար ըսի:

Դէպքէն: Մայրս ու իմացած Գիշ չէ՞ մի, հարկաւ գա- չէր: Ամէն ոք զիս ատւնը կը րունի հոտ կուզայ:

Կարծէր: Մէկէն ի մէկ պիտի Աչքով ալ նշան ըրի աղջը- երթայի: Այնպէս ալ եղաւ: Կա- կան: Մայրս այս ամուսնութե- մուրջէն կառք նստանք: Ուրիշ նէն բնաւ չ'ախորժեցաւ: Գիւ- կերպով չէինք կրնար երթալ, զական տուներու մէջ վարժուած որովհետեւ ամէն կողմերնիս լի- կանիմէթի համար ալ այս կեան- ցաւն էր ծրարներով և գոյքե- քը անհանդուրժելի եղաւ: Հարս ըով: Կառքը տունին առջև կե- ու կեսուր ամիսի մը չափ կաիւ ցաւ: Սպասուորը վազեց եկաւ: չըրին: կինս կարեւորութիւն Մինչ մենք ներս կը մտնէինք, չէր տար մօրս խիստ ազդարա- սպասաւորը կառապանին հետ բութիւններուն: Օրինակի հա- ծրարները, կողովները վար կ'ի- մար Կանիմէթ քալած ատեն ջեցնէին:

Մայրս սօվորականին պէս «ազջիկս կամաց կոխէ» ի պէս պարաէզին վրայի սենեակը կը ազդարարութիւնը քիչ մը ետք նստէր: Քօվը գացի:

— Տեսնենք ի՞նչ որս բերիր, աւելի ետքը՝ «կամաց չ'կոխե՞ս» ի և երբ օր մըն ալ «ուհա՛» ի ըսաւ:

Դրանը դուրսը նոր կինս ձեւը աւաւ, կանիմէթ չ'գիմա- կեցած էր:

— Այս անգամուան օրսը ինձի ուհա ըսողին ես ալ կենդանի է, ըսի և կանիմէթին չյիշ կ'ըսեմա պատասխաննեց: ձեռքէն բանելով ներս տարի: Բնականարար աղուոր կոիւ մը նաշխ պէյ զիս ամուս- ըրին:

Այն իրիկունը առւն եկած մըն ալ չ'գացի: Քանի մը ամիս դուրս ձեռքի ատենս մայրս Կանիմէթին ան- անցաւ: Շերիի գատարանէն կոչնագիր եկաւ: Զուգադիպու- կ'ընէ: Գերուհիի պէս կը ծառ երկու կողմերը հատուրաալով այէ քեզի: Այս հարսը գլխէս տէփ ըրէ, թիւնը տեսէք որ դարձեալ ըսաւ ինձի: Այսօր ապակարով Մամաւատ փաշայի դտարանէն վրաս քալեց: Սիրաւ փրթաւ: Կաչուեցանք և գարձեալ լազ Այսօրուան խայտառակութիւնը դատաւորին առջև ելանք: Դա- տաւորը զիս տեսնելուն պէս ըստ սովորութեան հարցուց.

— Ամեն ըրիր:

— Այս՝ «քիչ մը սանձը քա- շեմ» ըսի: Ասոր վրայ «ես մար- դը երկուքի կը ճեղքեմ» ըսաւ և տապարը ձեռք առնելուն պէս քիչ մնաց որ վախէս փողոց նետուէի: Ապակիները կոտրե- տեց:

— Դարձեալ դօւն ես, ըսաւ, իեզէ մարդը մտքէն չէր ան- ացի: Դրացիները օգնութեան հասան: Տակաւին ձեռքս ու ցընէր թէ աւելի ետքերը քա- ստքս կը կողան: Այս կինը ան- պատճառ զիս կը կարէ: Ինչ կը- նես ըրէ, հետացուր քովէս ու ազատէ զիս . . . :

Գիւղացի կնոջմէն ալ այս- պէս բաժնուեցանք:

— Դարձեալ դօւն ես, ըսաւ, իեզէ մարդը մտքէն չէր ան- ացի: Դրացիները օգնութեան հասան: Տակաւին ձեռքս ու ցընէր թէ աւելի ետքերը քա- ստքս կը կողան: Այս կինը ան- պատճառ զիս կը կարէ: Ինչ կը- նես ըրէ, հետացուր քովէս ու ազատէ զիս . . . :

Գիւղացի կնիկս այղպէս չէր ըսեր:

— Մայրդ զիս ձեծելու հա- մար վրաս քալեց: Ես ալ ինք- զինքս ձեծել չ'տուի:

Հարցաքննիչ մը երեւոյթը յարաբերութիւնը սկսաւ պա- տնելու համար միջիայն գրիչ տերազմի միջօցին, երբ ամէն և թուղթ կը պակսէին ինձի:

Գիւղացին իր գիւղը զըրկե- թիւններով կը առապէր: Օր ցինք:

— Ես երբեմն կուգամ, ու կը կայանն էի, Անձրեւոտ թուրա օդ առենեմ քեզի, ըսի և անգամ մը կար: Մուշտակաւոր վերար-

կուիս օծիքը վեր առած էի: աերը ցուրտէն կարմրցած էին: Հովանոցիս ծայրերէն վազող թրամուէյը եկաւ: Երկուքս ալ անձրեւի կաթիլներէն անգամ աշխատեցանք ներս մանել: Իր որանեղութիւն կ'զգայի: Թրամ- ներս մանելուն օգնեցի:

ուեյին ժամանումը կ'ուշանար: —Մերահի, մեսիկո, ըստ Զեռնոց դրած ձեռքերովս կ'աշ- իխսա անուշ ձայնով մը:

խատէի քիթս տաքցնել: Թրամուէյ նստանք: Դիպ-

Յանկարծ տեսայ մէկը, որ ուածը այնպէս բերաւ որ երկու շենքի մը ցուրտին ներքև ա- հօգիի համար պարապ տեղ կար, պաստանած էր: Խավը թափած Քով քովի նստանք: Տոմսակա-

հին խրդիս մը հազիւ թէ կը վաճաւը եկաւ: Աղջիկը քանի ծածկեր անոր նիհար ուսենու: մը պատռածած դրամներ հանեց կը ջանար վիզը ծածկել պօայով գրպանէն: Տոմսակավաճառը մը, որուն թելերը թափած և բարկասիրա Յոյն մըն էր: Պատ-

անսորցած էին: Գլուխը հին ռած դրամները չընդունեց: զլիսարկ մը դրած էր: Քանի մը

տեղերէ ծակած կօշիկները ցե- դրամ պէտք է տաք, ըստ: խէն զերծ պահելու համար, Աղջիկը ձայն չ'հանեց: Գըր-

բարձր քարերու վրայ Կոխած էր: պանը պապեց և քանի մը պա-

կը գողա՛ր: Խնքղինքիս նա- տռատծ դրոշմաթուղթերէն զատ-

յեցայ և ամցցայ: Վէլի էֆ. ի ուրիշ դրամ չ'գտաւ:

պատմութիւնը միտքս եկած էր: Զկայ, ըստ:

Ես անոր հետ բաղդատմամբ Տոմսակավաճառը կը պնդէր: մուշտակներու մէջ ծածկուած

էի: Խոկ խեղճ աղջիկը կա- րութիւնը այս դրամները չ'տա-

պուածած մատները շունչովը ներ, կ'ըսէր:

առաքցնելու աշխատելով, դէմս Խեղճ աղջիկը դժուար կա- կեցած կը դողդղար: Ան ալ ին- ցութեան մը մատնուած էր

ծի պէս թրամուէյի կ'սպասէր: Վերջապէս կը պարտաւորուէ:

Ուշադրութիւն ըրի: 17—18 վար իջնել: Այդ պահուն միջա- տարու կար: Խոշոր կանաչ աշ-

քերը շատ գեղեցիկ էին: Մուշ- մտելու պէտքը զգացի:

Պատասխան չ'տօւաւ:

Վերջապէս չ'երկնցնեմ, թէ- կ'աղաչեմ, ասիկա ամես թիի հետ միասին ապրելու որո-

նուն կը պատահի, ըսի: շում տօւինք: կը կարծէի թէ Շնորհակալութիւն յայտնեց: այս կերպով աւելի հանգիստ

Դրամը տամսակավաճառին տօւի պիտի ըլլայի: Բերայի մէջ յար- և տօմսակը տօւի:

Կաբածին մը վարձեցի: Պարզա- Այս պղտիկ օգնութիւնս ա- պէս այր ու կին եղանք: Գոր-

պիթ ընծայեց որ հետը խօսիմ: ծին գէշութիւնը հոն էր որ չէի Հեռո՞ւ տեղ պիտի երթաք կրնար Քէթին կառավարել:

օրիորդ, հարցուցի: Անիկա տարօրինակ հօգեբանու-

երթամ:

— Ձեր հօ՞րը կ'երթաք: շատ կ'ախսործէր: Ո՛ւր որ սինէ-

— Հայր չունիմ: մայի սճրագործական փիլմ մը

Լեեց: Աչքին մէջ արցունք գտնուէր, հոն կը վազէր: Բնա-

անսայ:

— Հայրենիդ մեռած է, Այլես մեր բոլոր խօսակցու- թիւնը սինէմայի վրայ էր:

— Զենք գիտեր, Նաւապետ Ֆիլմերը դիտելէ ետք կ'ըսէր.

էր: Նաւը ընկլմեցաւ: Զ'կըր- — Ահ, Պիւրհան սև դիմա- ցանք լուր մը առնել

— Հիմայ մարդ չունի՞ք: կով կով վիլմին մէջ Խոպէրը ի՞նչպէս էր:

— Ո՛չ... Մայրս մեռած էր Սիայց ս'րչափ սոսկալի:

երբ ես շատ փաքը էր:

— Դուք ի՞նչ պիտի ընէք: Գիտե՞ս, ի՞նչպէս աղջիկը փա-

— Զեմ գիտեր: խած ատեն օթօմօպիլին մէջ կամացուկ մը երկնցաւ և ատր-

ճանակը շօփեորին քունքին Կամաց կամաց սիրոյ կը փոխ- ուէր: Աղջիկը բոլորովին անոք և անօդնական մնացած էր:

Խօսացայ գործ գանել իրեն: այնպէս չէ:

— Հարկաւ... Հակոյն հօն կը վազէինք: Խսկոյն հօն կը վազէինք:

Այն օրը Քէթիի հետ այսչափ Յետոյ դարձեալ սինէմայի խօսք յարաբերութիւն ունեցայ:

կը բացուէր:

— Մաքրէն ի՞նչ սոսկալի ոճ- փաթթեցի զիզս։ Աչքերուս տա-
րագործ է, այնպէս չէ։ կը սեւցուցի և հացին դանակը
— Այս։ ակռաներուս մէջ առնելով սեն-
— Ի՞նչպէս փախաւ բանտէն։ եակին դուռնէն կամացուկ մը
— Սոսկալի՛ բան էր։ ներս մտայ։ Քէթի անկողինը
— Վանդակորմերը պարզա- պառկած էր մերկանդամ։ Ես
պէս պանիրի պէս կտրաեց։ ո՞վ գիտէ ի՞նչ դէմքով ներս
— Զարմանալի էր։ մտայ սենեակին դուռնէն որ
— Այս գիշեր «Խորհրդաւոր Քէթի, գերին սահմանէն դուրս
օդանաւորդ»ը կայ։ ըլլալով, սկսաւ պօռալ։
— Բնականաբար պիտի եր- — Ամա՞ն, կը վախնամ կօր...
թանք...

Հստ սովորութեան հռն ալ չ'հանէի, տարակօյս չ'կար թէ
դացինք: Երբեմն վիլմերը սկոհի Քէթի պիտի պոռար.
Կ'ըլլային: Այն ատեն օրերով — ծան յուրարան եօ՛ մը:
Կը յաճախէինք, Վերջապէս սինէմայի վար-
Այլևս սի՞էմայի բոլոր ան- պետներու այս փորձերը ընելով
ուանի դերակատարները կը ընելով, երկուքս ալ ճարտար
ճանչնայի: Պարզապէս մտերիմ դերասաններ եղանք: Այլևս
բարեկամներ եղած էինք Յրահա- կրնայինք ամէն կարեսը խաղի
չէսքա Պէրթինիներու, Սիւզան տեսարանները ներկայացնել:
Յրահանտէներու, Մաքս Լենէրնե- Օր մը երբ տուն եկայ, Քէ-
րու, Խիկատէններու հետ: Թին հռն չէր: Սենեակս մտաւ և

Քիչ քիչ ուրիշ մենամօլու- զգացի որ պաղութիւն մը կար
թիւն մըն ալ ունեցաւ Քէթի: հսն: Տանտիրուհին, որ լե: կին
Սինէմայի տեսարանները տու- մըն էր, ըստու.
նին մէջ ներկայացնե՛լ: Ահագին
ծախքերով զգեստներ շինել
կուտայինք: Այդ տեսարաննե-
րէն մէկը նկարագրեմ ձեզի:—
Արաշի խաղ մը պիտի ներկա-
յացնէինք: Ես շապիկս հանեցի
և փանէլայիս վբայէն հագայ խօսքերը, իբր թէ Քէթի դրա-
ժաքէթս: Եւսոյ թաշկինակ մը զիի մը առնոր գացած ըլլար,

Կարծես թէ կեցած տեղոս կտրելու պէս եղաւ : Քէթին էր :
պիտի իյնայի : Փերիշան վիճակ Խենդի պէս դուրս նետուեցայ :
մը ունեի : Պահաբանները աչքէ —Ա՞հ . Քէթի , կ'ըսէի ինք-
անցուցի և տեսայ որ ամէնքն նիրենս և դրան առջեւը զըտ-
ալ պարպօւած էին : Քէթի ա նուած իր մեծադիր պատկերին
մէն բան առնելով փախած էր : ցոյց տալով կառւիններս անէծք-
Անկօղինին նայեցայ : Բարձին ներ ուղղեցի անոր :
Վրայ զլիխն հետքը կը նշմար-
ուէր : Երեսս անոր վրայ դրէ
լալագին : Այդ բարձին ծածկոյ-
թին ատկ բան մը շիրտաց : Քէթին բաժնուելէս ետք
Թուղթի կտոր մըն էր . . . : Ասի : բաւական ատեն չ'կրցայ վիշտո
Հետեւեալ տողերը գրած էր ամօքել : Այդ կնոշ հետ շատ
ինձի :

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԿԻՆԸ

լալազին : Այդ բարձին ծածկոյ-
թին տակ բան մը շիրտաց : Քէթիէն բաժնուելէս ետք
Թուղթի կտոր մըն եր... : Առի : բաւական ատեն չ'կրցայ վիշտու
Հետեւեալ տօղերը գրած եր ամօքել : Այդ կնոջ հետ շատ
ինծի : հանգիստ կեանք մը ապրած էի :
«Պիւրհանի՛կու , Միակ նեղութիւնս սինէմայի
«Դերասանութեան համար տկրտն էր : Անոր ալ զբօ-
ունեցած սէրս քեզի հանդէպ սանքի հանդամանք տուած էի :
զգացած սիրոյս յաղթեց : Սի- Բաւական ժամանակ վերջ
նէմայի ընկերութեան մը հետ դարձեալ ամօւնանալու որո-
պայմանաւորուելով իտալիա շում տուի : Երկար վնտառուք-
կ'երթամ : Մնաք բարով : ներէ յետոյ մեր ուղածին պէս
Քէրի աղջիկ մը գտանք , միայն տա-

Նորէն լացի : Օրերօվ չկրցայ բիթը քիչ մը պղտիկ էր :
մխիթարուիլ : Ասիկա ամէն բա - Որու հետ որ պէտք էր խօ-
նէ աւելի ազդած էր իմ վրաս : սեցանք տեսնուեցանք :
Սինէմաներուն թշնամի եղած Այս անգամ աղջիկը ինձի
էի : Բաւական ատեն անցաւ : ցոյց տրուեցաւ : Շատ գոհ մնա-
Օր մը ըսին ի է գեղեցիկ փիլս ցի : Միայն թէ մայրը աղջկէն
մը պիտի ներկայացուէր Լիւք- Հկրնար բաժնուիլ եղեր : Հա-
սէմպուրկի մէջ : Ելայ հոն գա- մաձայնեցանք : Զոքանչո ըլլա-
թի : Տրամբ սկսաւ : Երբ ամե- լիք կինը շատ քաղաքավար,
նէն կարեւոր դերը ստանձնոզ լուրջ և լոիկ կին մը կը թը-
արուեստագիտուհին տեսնուե- ւըր : Խնդնիրենս կըսէի . «Ի՞նչ-
սաւ գարագոյրին վրայ , շունչս պէս րւայ հետը կը կենակցիմ» :

Որոշում առւինք երկուս-
աք որ առանց մեծածախս
հարսնիքի մը պսակը կատա-
րենք, ու այսպէս պարզ հաց-
կերոյթով մը փեսայ եղայ:

Կիս պէտքէքի կը նմանէր:
Սենքակին դուռը բանալով ներս
մօած պահուս զօքանչս ալ հօն կ'զգածուիք:

զտայ: Աչքերը աղջկան ուղղած
ժամանակով մը նստած էր: ներս ալ ալ անկիւն մը քաշուե-
լով նստայ: Բնականաբար զօ-
քանչիս սենեակին դուրս ելիր
չեր կրնար ըսել: Ժամանակ
անցնելէ յետոյ մայր ու աղջիկ
իրարու պղտիկ նայուածք մը
փոխանակեցին: Յետոյ, զօքան-
չըս խօսքը ինծի ուղղելով.

— Տղաս, աղջիկս շատ պըզ-
աիկ է:

— Այս՝ տիկին . . .

— Եավրունուս միայի սրուա-
կի մը պէս բամպակի մէջ մեծ-
ցուցած եմ:

— Աստաւած պահէ տիկին . . .

— Ստկայն, աւազ

— Ինչո՞ւ տիկին:

— Ալ թռաւ գնաց, ձեռքէս
ելաւ:

— Տեղ մը չ'գնաց, տիկին, ընէք:

նորէն վանդակին մէջը ըսել է:

— Այս՝ բայց, այլևս . . . դէն ես ձեր շատ մօաը պիտի

երկուքս ալ լսեցինք, պահ սպասեմ:

մըն ալ այսպէս անցաւ: Զո-

— Զաւա՛կս, ըսաւ:

— Հրամմեցէք:

— Աղջիկս շատ պղտիկ է:

— Հասկցայ տիկին:

— Զագուակս շատ պիտիտիկ է:

— Ալ թռաւական է տիկին:

— Ի՞նչ կայ, ինչո՞ւ, ինչո՞ւ

Զօքանչս թաշկինակը հա-
ժամանակով աչքերէն կաթող արցունք-
ները սրբեց և նորէն.

— Զաւակս . . . ըսաւ.

— Հրամմեցէք մայրիկս . . .

— Աղջիկս . . .

— Շատ պղտիկ է, չէ՞ , ալ
աղէկ մը հասկցայ . . .

— Հասկցար եա՞ :

— Բնականաբար:

Զօքանչս ոտքի ելնելով դէ-
պի դուռը ուղղուեցաւ և ետին
դառնալով.

— Աղջնա՛կս . . . ձագո՞ւկս . . .

Այլևս չէր կրնար համբերել
ու դիմանալ, ուստի ան չըսած
ես ամբողջացուցի.

— Շատ պղտիկ է, շատ պի-
տիտիկ է, միսքի սրուակ է,
փամփուլիկ է. բնաւ հօգ մի

— իմ գեղեցիկ տիկինս ըսի, Ան սեցայ, պղտիկ ըլլալուն համար:

կախնալով.

— Աման, ինծի մի մօտենաք կուքս մինակ մնացինք, կուզս
մօտենալու համար առաջին ան-
... ըսաւ:

— Բան մը չեմ ըներ կոր, զամ համզպիչ խօսքեր ընել ո-
ձեռքերնիդ պիտի համբուրէի: ըոշեցի:

— Ձեռքդ ձեռքերուս մի՝ Տիկին ըսի, ձեզ ինչպէս
դպցներ . . .

— Ինչո՞ւ:

— Կր վախնամ կոր . . .

— Մէկդի ըրէք, հօգի՛ս, այդ նիկ եղանք:

տեսակ վախնատութիւնը, ըսի: — Հիմայ երբ երիկ կնիկ ե-
երբ սկսայ թեւերս բանաւ. զանք, այլևս չ'պիտի՞ կրնամ
— Մայրիկ, ըսելով սկսաւ անկիւնը անցներով միսափիր
պոռալ: Անմիջապէս սենեակին օյինի խաղաւ:

դուռը բացուեցաւ ու զօքանչս — Զի խաղաւ կըլլայ մի՝
— Ի՞նչ կայ զաւակս ըսաւ: միսափիր օյինի չէ, այժմէն իսկ
Երկուքս ալ լսեցինք: Քիչ սկսած ենք արդէն հարս ու փե-
մը յետոյ աղջիկը մօրը դառ սայ խաղաւ:

կինս պղտիկ չէր, սակայն
վախցայ:

— Բան մը չ'կայ մայրիկ, մայրը այնքան յեղեղած այն-
քան կրկնած էր «պղտիկ աղջիկ-
վախցայ:

— Մի վախնար իմ պղտըլիկ կո» մինի մինի ձագուկս յան-
ձագուկս, մի վախնար իմ ա-
կերգը որ, աղջիկը իրապէս և
նուշիկ աղջիկս . . . նայէ ան ալ անզգալաբար պէսպէտ դարձած
եղբայրդ կը սեպուի:

Ես բնազդորէն կնոջս խաղի համար ունեցած

— Ա՛, ա՛, ա՛, Մայրիկ ին-
այտ վափաքը, կարելի պիտի կրնայի համզպէլ զինքը:

չո՞ւ այդպէս կ'ըսէք, կարելի պիտի կրնայի համզպէլ զինքը:

բան է՞ որ ես անոր եղբայրը Ուստի որոշեցի իր ամէն ըսած-
ըլլամ, պաշտօնապէս կինս է . . . ներուն այս ըսել.

Զօքանչս ինծի աշքով նշան Օ՛հ սկիք սկիք պէս կելիսի,

ընելով ականջիս մօտեցաւ. խաղանք ըսաւ:

— Հայ, հայ, խաղանի ըսի... ապրելակերպը գծուեցաւ : Մեր կինս սենետկին մէկ անկիւր ամբողջ ժամանակը աղայական նը օտքի վրայ կեցաւ, ևս դրան խաղերով կ'անցնէինք : Տարիս էմին վրայէն դէպի կինս ոս-քըս բաւական յառաջացած ըլ-տասաելով ըսի .

— Սէփէ, սէփէ պէն կէլտիւ, խաղերը մուգած էի, հետեւա-

— Զընդրաղը խօց կէլտիւն, բար պղտիկներուն փողոցը խա-ըսիլուն չ'մաց, դուռը դար-զացած խաղերը կը դիտէի առւ-ձետ բացուեցաւ և զոքանչիս նը նոր խաղ մը տանելու հա-գլուխը երեւաց : Այնքան բար-մար : Եթէ անգամ մը կարենա-կացած էի, այնքան ամչցեր էի յի կինս հարս ու փեսի խաղին որ կնօշ տալիք պատասխա-աղէկ մը վարժեցնել՝ այլես նին, ձեւ փոխելով ըսի .

— Մայրէկդ, ալ ապօւր է զալ չ'պիտի ուզէր . ուստի ո-կերէր . . .

Այս խօսքերը ըսելուս, մայր մը ճարել կամ ստեղծել : Օր մը ու աղջիկ ձեռքերնին կզակնուն քովը նստայ և մատներս սկսայ ապրին և մին մեղմ ու միւտն կուրծքին վրայ պտացնել, և խռպոտ ձայնով .

— Վա՛յ, պէնիւն ինուկ սա-նաւորը ըսելով : Կինս ուրախա-քայլը ըսելով, երկուքին ալ նալով պղտիկի մը պէս սկաւ պոռալը մէկ եղաւ :

Ինքնիրենս մտածնցի, արդ-կ'ամճնայի: Կինս աղու վիճակին եօք կը խենդանանք կոր, թէ հեռացնել կարելի չեր ըլլար, չէ երաղ կը տեսնանք կոր: Մայրը ամէն ատեն... մինինիկ Ասրիկա բնաւ երեւակայած չէի զաւակս կ'ըսէր: Մինչդեռ որ չորս կնիկէն յետոյ հինգե-ես կը խորհէի որ կարելի է ժա-րորդի մը հետ ամուսնանալով մանակը կը փօխէ: Սակայն ան-տղու մը պէս ինօշի զախմանա կարելի էր և միւս կողմէ կը (ծառծառ) պիտի խաղայի, չիտակը տեսնէի որ ես ալ կամաց կամաց զարմանալի էր: Քանի մը օր ալ ազդուած, զրեթէ պղտիկ տղայ այսպէս անցաւ . այսուհանդերձ մը կը լլայի, զորօրինակ եթէ վասահ էի որ օր մը անշուշա պղտիկի վերաբերեալ խաղերու անօր պիտի տիրանայի: Ալ մեր քննութեան մը մասնակցէի,

կատարելապէս պիտի յաջողէի: — Ա՛լ, կ'աղաչեմ ըսի... ինչպէս ըսի կնոջս հաճելի Աղջրկդ դարձեալ բամպակի մէջ թուելու համար որոշած էի իրեն դրուած միսքի սրուակի մը պէս յարմարիլ: Զոքանչս իսկ երբե-ձեզ կը վերադարձուի, զիս մի մն մեզի կը լուսաւանար, այն ա-մեղադրէք:

աեն երեքս Օբեռայի սկսնակ Զերկարենք բաժնուեցանք: արուեստագէտներու պէս միա-

* * *

Բաւական ժամանակ յետոյ, իւշիւտիւն, իւշիւտիւն, ելմա դարձեալ Մահմատ փաշափի նէ-արևու տիւշիւտիւն .

Էլմամը եկտիլեր, պանա ճիւ-մասի, լազ դատաւորին առ-մէ տիւշիւտիւն, ջնը ելանք:

Ճիւճիւտիւն պեղտիւն պիր պույու զազշը, — Անունդ ի՞նչ է:

— Պիւրհան: — Հօրդ անունը:

Էլմալը պուտան, եաղլըլը կհուրէր, — Մէհմէտ:

Ճիւճիւտիւն կելմիշ եաղլըլը իս-րի:

Եաղլըլը եռւտում, պաղչիյի սատ կնիկ կը փօխես կոր... կին ըսածդ նեսնեի վազիքի ապրանք շատ կնիկ կը փօխես կոր... կին ըսածդ նեսնեի վազիքի ապրանք մը գիտար... հա՞ , այս աղջիւ Ֆիյի եռւրտու պիր եղլան... :

Եւ սակայն խաղը այսպէս Ֆիյի եռւրտու պիր ինչո՞ւ ասիր ինչո՞ւ ձգեցիր:

— Զկրցինք ապրիլ էֆէն-չերկոնար շարունակուիլ, որով- եւ սակայն խաղը այսպէս ունեցող մէկը միայնութիւնը կան ուղղելով.

— Որքան նափազա կուզես դիմանալ այս կհանքին, ուսու- պի որոշեցի ամէն պատահակա-

նութիւն աչք առնելով խնդիրը պարզել, ՚ի հեծուկս զոքանչիս: ըը, իմին պիտիտիկ աղջկանս ժամանակ մը յետոյ վերջապէս համար հինգ մէծիտ կ'ուզեմ, բաժնուելու որոշում տուի, այն:

Դատաւորը ասոր վրայ բար-ատեն զոքանչս դարձեալ իմ կացաւ և ըսաւ .

— Մայրը խօսելու իրաւունք զունի, դու՛րս հանեցէք զինքը:

Հրամանը կատարուեցաւ : սիրոյն չը կրնալով դիմանալ Դատաւորը դարձեալ հար- բաժնուեցայ և սակայն գարձ- եալ ամուսնանալու պէտքը ըզ- ցուց .

—Աղջիկս, որքա՞ն նափազա գացի : Այս պէտքը այլևս ինծի կուզես Կոր , համար հրւանդութիւն եղած էր :

Դուրսը սպասող մայրը բե- Պէտք էր ամուսնանալ : Մանա- րանը դատարանին դրան բա- նաւանդ կուզեի տեսնել թէ՝ նալիին ծակին դնելով, ճակատագիրն ու բաղդը առակա- հինգ մէծիտ, հինգ մէծիտ կը ւին ի՞նչեր վերապահած էին ա- պօսար : Հօն ներկայ եղաղներս պագային : Փեսայ եղած իրի- րարու նայեցանք զարմանքով :

—Այս ձայնը ուրկէ կուզա՞յ եարևասիի նմանող խոշոր կին հարցուց դատաւորը :

—Տէր իմ, մայրը իր բերա- ես պօյպոս չունիմ, Այս դեկինը նը դրան բանալիի ծակին յար- անեսնելուս սարսափեցայ, Եթէ մարցուցած կը պօսայ... ըսի : իրարու քով կենալու ըլլայինք, Դատաւորը վերջին աստիճան կ դիրը կը ձեւացնէինք. անիկա բարկացած հրամայեց :

—Դատարանէն բոլորովին էր : կինը ունէ մէկը չ'ունէր : Այլիս այս կնոջ հետ հան- գիսա պիտի ըլլայ կըսէի :

—Երեք մէծիտ... : Նոր կողակից միայն սիրա- Ամէնքս ալ դուրս ելանք, յին խոսքերէ կը հասկնար, Նը- Հինգերորդ կնիկէս ալ այս կարագրեմ զինքը :

Գատահիքի թէիսի յիշեցնող մեծկակ դէմք մը, քանի մը ծալքերով կազմուած պարանոց մը, մսուա ուսեր, մեծկակ

Վեցերորդ կինս սոսկալի կուրծք մը, ինչպէս մասաներու դիպուածի մը զոհ եղաւ : Այս մէջ կըսուի մէկէն արիւն և ալ մանրամասնութեամբ պատ- միւսէն շարաւ պիտի հոսէր մեմ : Հինգերորդ կնոջս տղու կարծես : Սակայն կազմուածքի խաղերու նկատմամբ ունեցած տգեղութիւնը ըստ օրինի բա-

ժանման պատճառ չէր կրնար Թապիի կիչիր ըսի : ըլլալ, ուստի որուեցի ամէն Բժիշկի (Թապիպի) ցոյց ինչ աչք առնելով հետո ապրիլ : առլու պէտք չը տեսայ : Խօսք բացի :

—Որքա՞ն պակրիյար եմ Սօրտունարուն, ըստ : Այս սխալ հասկացողութիւններուն առջև չի խնդալու համար շրթունքներու շարժումներուն լարելով մտիկ կրնէր :

—Կը չափազանցէք Կոր է- ֆէնտիմ, տակաւին ըսածնուդ չափ ծեր (Էխթիար) չէք ըստաւ :

Ակամայ կասկածեցայ, յու- զուսէն չէ հասկցած ըսի, ուս- տի աւելի ցած ձայնով .

—Օդը տաք է այնպէս չէ : Զեռքը ականջին ետեր տանե- լով .

—Եփէնաիմ, ըստաւ :

Զգուանքով լեցուեցայ, հաս- կցայ կինս խուլ... էր, քիչ մառաջ արտասանած պակրիյար բաւը, իւ և ըլլալուն համար կիսրիար հասկցած էր.... : Խուլ ըլլալ կամ ըլլալ աղէկ մը հասկալու համար .

—Ելա գոյնը շատ կը սիրեմ ըսի : Անմիջապէս պատասխանեց :

—Գործարանն ալ (հալէ) կը հստի : Այդպիսի հոտ մը չեմ առներ կոր ըստաւ :

Կինս թէե խու էր բայց կոշարէն խնդաց, յետոյ ինք- բառախաղութիւնն ալ շատ կը զինքը արդարացնելու համար . սիրէր : Պահ մը լուս մացինք, քիչ վերջ .

—Խսկիմլի մը առնելով քովդ նստիմ, ըսի : Իշկինպէս մի, մօհուտլու

եահին, շատ կը սիրեմ, յորպան նա խաղացզներուն կը նմանէ-
աւ լաւ կը լայ:

ինք: Խեղճ կինը այս ձեւն
խիստ գոհ էր: Երբեմն կ'ըսէր.

Ես սրմտելով.

— Հայ փարլա ըսի:

Անօր մ' պատասխան ոը խը ե՞րբ պիտի անցնի: Պարս
դտաւ և ըստաւ.

տարի է կը շարունակուի, բո-
— Եթէ բակլան թարմ ըլլայ լոր բժիշկները հարբուխ կ'ըսեն
իր եղանակին լաւ կերակուր կերթան: Շատ դժուար բան
է... կըսէր:

— Եղիին ֆիօրի...

— Այո՛, ըսածնուղ պէս, ին- բէին: Կոկորդս աղէկցաւ թէւ,
կիմարով եփելու է... ըստաւ:

բայց ես ալ զարմանալի սովոր
կինս չատ փիս պողազ ըլլա-
լու էր, որոնետե բոլոր նմանու-
թիւնները կերակուրի կը վերա-
բերէին: Երթալով կը նեղուէի.
ինքնիրենս խօսելու պէս.

— Էօֆիզ, ըսի:

— Այո, թէ մօրմէ և թէ հօր- Օր մը դիւանապետը հարցուց.
մէ հօսիրկ ըլլալը դժուար է
ըստաւ:

Խելքիս պիտի զար: Աթոռ առն զրկեցր՞ք:
մ'առնելով ճիշդ քովը նստայ: Այնպիսի բարձր ձայնով այո
Մեր խօսակցութեան շարունա- ըսի որ պաշտօնակիցս տեղէն
կութիւնը այլևս պօռալու ձև ցատկեց: Քովս սեղանի վրայ
առած էր:

Խօտ մէկօւ մը հետ տես- րուկ Հիւսէյին պէյը աչքերը
նուիլը ի՞նչ գժուար, ի՞նչ չար- կոշը խոշոր բացաւ և սենեաս-
չարանք բան է: Միշտ կը պօ- կը ձայնէս չին չին խօսեցաւ:
ռայիք: Քանի մ'օր վերջ ձայնս Այս պատահարները առանց սա-
քաշուեցաւ բոլորովին: Կոկորդս կայն ուշադրութեան առնելու
բռնուեցաւ: Խօսակցութիւննե- նոյն ձեսվ, նոյն բարձր թոնով
ըլլայիս նշաններով տեղի կ'ու- շարունակեցի.
նենային: Երկուքս ալ բանօմի.

— Զեմ գիտեր, այս հարբու-

տարի է կը շարունակուի, բո-

տեղեկութիւն չըտուի՞:

պաշտօնակիցներուս հետ ոտա-
— Ոչ, չըտուիք, ինչո՞ւ այդ նաւորի մը մասին անհամաձայ-
պէս կը նեղանա՞ք կօր, ըստ նութիւն ծագեցաւ, ես այս ո-
դիւանապետը:

— Զեմ նեղանար տէ՛ր իմ. լալը կը պնդէի և բարեկամնե-
ամէնօրուայ պէս կը խօսիմ:

ըստ Աշրգ էօմէրի գիրքէն ըլ-
— Աման Պիւրհան է գէնսափ, լալը կը պնդէին: Տօւնս մօ-
այնպէս այս մը ըսիք ո՞ւ ամ- ըլլալուն, գէնին վերջ մը տա-
բողջ դիւանապունը թնդաց: լու համար, սենեկապանը տուն

— Քիչ մը բարձրէն խօսիլը գրկեցի ըսելով:

— Դուռը չալեցէ՛ք, Պափի նեղանա՞լ է:

Սխալս հասկցած էի, պէտք Տիվանն ու Աշրգ էօմէրը ուղե-
էր դիւանապետէն ներողութիւն ցէք, ու հօս բերէք:

Բառորդ ժամ վերջ սենեկա-
կնոջս պարագան հասկցուցի: պանը եկաւ ձեռքը ունենալով
Մարդը բնականաբար ներեց. վեց հատ թինձիրից պազրր բավա-
սակայն անկէց յետոյ ինձի հա- մը և պղտիկ սակառի մը մէջ
մար անկարելի եղաւ կամաց լեցուած հանքածուխ(թաշ քէօ-
խօսիլ. փսխուաքով խօսիլը բա-
սիւր):

— Այս ի՞նչ է Հիւսէյին, ըսի:

զովի մէջ ալ որ գտնուէի, ա-
— Զեր ուղածները հանըմին
մենուն ուշադրութիւնը կը ըսի, հանըմն ալ ասոնք տուաւ,
զրաւէի:

Այսուհանգերձ կինս լաւ Յայտնի է որ կինս չէր հաս-
կոզմ մ'ունէր, որչափ որ բար- կըցած: Պազր Տիվանը պազրը
կանայի, որչափ որ ծանր խօս- բալափ և Աշրգ էօմէր՝ բաց
քեր ընէի չը լսելուն համար, ֆիօրիւրի փոխած էր:

Այս վիճակին վերջ մը տաէ
պէտք էր: Ամենէն վարպետ

բերէր, որչափեան եթէ բար-
քիշկներուն դիմեցի, դարման
նալին առած չ'ըլլայի և դուռը ըլ-
քանուեցաւ: Գործին գէշ
կատրտէի իսկ, չէր իմանար:

կողմը այն էր որ կինս բժիշկ-
կատար պէտք չի մնալու:

Օր մը զարմանալի դէպք մը ներուն քով պղտիկ չի մնալու
պատահեցաւ, Դիւանատան մէջ համար կը լսէ ու կը հասկնայ

— 30 —

կը ձեւացնէր, և պէտք եղած —Առաջօւան պէս թող մնամ դարմանի պառուէրները մտիկ ես կը հասկնամ: Ի՞նչ կ'ըլլայ չէր ըներ: Վերջապէս բարե- քիչ մը ծանր լսելով: Ինձի հետ կամերէս յոյն թժիշկի մը տարի խօսողները իրենց ձայնին հա- կինս, զոր քննելէ յետոյ բը- մար վա՞րձք պիտի պահանջեն, ժկուիլը անկար! լի է ըստ և թող պոռան...:

խորհուրդ տոււաւ թերա Վեր- Օր մը տեսարանի մը ներկայ տու էն ականջափող մը գնել: եղայ. բնաւ չեմ մոռնար: Մեր Ականջափողը կինս ակնոցի պէս առունը հայ պօղչամի մը եկած ականջին դնելով լսողութիւնը էր, ան ալ խուլ էր: Կնկանս դիւրացնելու պիտի զօրծածէր: հետ կը տեսնուէին. խօսակ- Այդպէս ալ ըրինք: Գօրծածու- ցութիւննին նոյնութեամբ նօ- թեան եղանակը կնօշո սորվե- թագրեցի:

ցնելէ, ետոյ փողօց ելած ատենն —«Մատամ» պու տանքերա- ալ զօրծածել յանձնարարեցի: յար վիճ «պահալլ»...: Իրիկուն մը երբ առւն վերա- —Զեօղիննի չեօղիշիր, «պահ- դարձաւ, տեսայ որ խօսզակը լլ» գալմազ եա՛...:

երկու մասի բաժնուած էր: —«Գաչըն» նկ՝ վերեկիւ: ի՞նչ եղաւ ըսի...:

Ապօւշ նայուացքով մը երե- նկ տէյի տուրուպ տուրուրիան աըս նայելով և տրանջալով. պանա «եկմին իրտիրիրսահն»:

—Ես այս խօզվակը այլեւ յեմ ուզեր ըստւ: —«Մատիկ» տիերուրն, նկ՝ ամանիկի», ասնա «մատիկ» եափ-

մայտահ նկ՝ չըլիար: —Պին ասնա «միններտար- ալն» տկմեկիւ իի:

—«Մատիկ» տիերուրն, նկ՝ ամանիկի», ասնա «մատիկ» եափ-

մայտահ նկ՝ չըլիար: —Պին ատրելը սօրմատրիմ, կար, ինձի պառալով «աղջիկ» իսրէր Մաննիկ օլ իսրէր «Հայ- ուուն ա'լ սազ չը գտար տէ զուռ- կանուց»:

նախն հալիս ըրի՞ր» ըստւ: Ա- —«Գոնուշ» տիրսէն, ֆիյար մէնքը խնդացին, ես շատ նկուն պահսնեան գօնուշամալլը:

մնացի, այլես չեմ ուզեր այս — նկ՝ վերեկմէիյի:

խօզվակը...: —«Նեվրալդի», պէնտէ տի

ի կիշուն, Գասապեանսա հ- մոցած դուրս նետուեցայ, սս- եիսի վարտը:

—Գասապ տիրեանընտա տո- թացի: Վարմանը հոն էր: երն իշի նէ, «զանտիշտէ» հօլմիշ- են այս կնօջ ամուսինն լերինին րուհընա՝ մը տաղլու- եմ, ինձի պատմեցէք ի՞նչպէս եղաւ ըսի:

—Նկ յափ ետիկուրն «զան թիւ» իշինէ իիւ կօլմիշիր: Հե- էր Վարմանը: Հատ ու կտար փիմիզին սօնը կօյլէ... պազա- թուրքերէնով մը սկսաւ պատ- լլը րահար տօշկէինն ուզանալլը մել դէպքը:

—Խրկմէն «զալըր» արրագ: —Զանդակը շատ զարկի

—Նեշին զանըրակըմ, տիր- բարց չը լսեց, կամ խենդ եր վիկ տիզ լափ ետէրին:

—«Գալըր», «զալըր». —Այս, խուլ էր ըսի:

—Հայկ «զանըր» skr, նկ՝ Վարմանը խորին չնորհա- րօափ սկօյլերին:

—Հնդիրը միջամտութեամբս կեղծ խօսովանանքս ազատած լուծուեցաւ: Խուլ կնօջս հետ էր զինքը:

անցուցած վայրկեաններուս մէջ *

այս տեսակ դէպքերու շատ ինեղծ կինը հիւանդանցին հանդիպեցայ: Վերջապէս օր մը մէջ մեռաւ: Վեցերորդ կնօջս

դիւնատունս ստիկան մը հետ ունեցած սիրային արկածն եկաւ.

ալ այսպէս վերջացաւ:

—Պիւրհան պէյը դո՞ւք էք:

—Այս, ինչ կայ որ:

—Դէպք մը պատահեցաւ...

—Ի՞նչ դէպք, խնդիր շո՛ւաւ Ըսէք:

—Ձեր կինը հանրակառքին նութիւն մ'եղաւ: Գեղեցիկ և երիտասարդ կնօջ մը հետ ա-

զարնուեցաւ:

—Աւան փոլիս եգենիսի շուա մուսնացայ: Ասիկա ինձի հա- մակցուցէք, մեռա՞ւ:

—Ո՛չ ... բայց... շատ երջանիկ ամուսնութիւն Վերաբուս իսկ առնելու մը կրնար ըլլաւ... եթէ կինս

ԵՕԲՆԵՐՈՐԴ ԿԻՆԸ

Յօթներորդ ամուսնութիւնս

բնաւ չի յուսացւած ամուս-

նութիւն մ'եղաւ: Գեղեցիկ և երիտասարդ կնօջ մը հետ ա-

զարնուեցաւ:

—Աւան փոլիս եգենիսի շուա մուսնացայ: Ասիկա ինձի հա-

մար խիստ նպաստաւոր և թէ

աղաֆրանկաի չափազանց սիրաւ մանամ կար, կարգ մը մարդիկինար չըլլար, այսուհանդերձ կը ներ կան, որոնք կիներու քով միտիթարուէի ըսելով.

— ի՞նչ կ'ըլլայ, աղաֆրանկա ամօթ չէ էփէնտիմ, կինը ընկեանքն ալ գէշ կեանք մը չէ. կերական կեանքի մէջ իրեն ես անիկա կամաց կամաց ալայ յատուկ դիրքն ունի, անդրադուրքա կեանքին կը վարժեցարիքն վարի մասը ցոյց ցնեմ:

տալը բացարձակապէս կինը ա-

մը տեսնուեցանք իրարու հետ:

Այն օրը բուլիրիս ծայր ասու — իսկապէս շատ իրաւունք

տիճան հոգ տարի: Քանի մը ունիք, ես բացարձակապէս գիշուանոցի հեղինակներու ա-

շերանց կերարին չեմ գիտեր և

նունները թութակորէն և զըպ-

ինքնիրենս ըսի. Հապա եթէ

րոցին մէջ կարդացած ֆրանու-

դուք գլուխը յարդրով մայրո

րէնի դասերէս քանի մը նա-

տեսնէք ի՞նչ պիտի ըսէք:

Խաղասութիւններ վերյիշելով Ան շարօւնակեց.

լաւ մը գոց ըրի: Այդ օրը ըն-

կերներէս մէկուն տունը գա-

կընար, կիները ինչպէս կը հաս-

ցի. Քիչ մը վերջ հանրմը ե-

գուրժեն այդ բանին, ես այդ-

կաւ, զիրար բարեւելէ վերջ պիսի ամուսինի մը հետ ապեր-

խուք բացուեցաւ, կինը իրա-

լէն աւելի մեռնիը նախամեծար

պէս գեղցիկ էր: Առաջին ա

մուսինին հետ չը կրնալով ապ-

— Իրաւունք ունիք: Ուրիշ

ըրի բաժնուած էին: Ամէն կեր-

կարեւոր խնդիր մը ես, սեղանի

պով ջանացի որպէսզի խօսակ-

և կերակուրի խնդիրը...: Այս

ցութեան նիւթը այդ հարցին տեսակտով մօրս հետը բնաւ

շուրջ չի դառնայ: Քիչ մը մեր հաշտ չենք կրնար ապրիլ:

Ընկրոյին բարքերուն վրայ — ի՞նչ, ձեր մօրը հետ սըր-

խոսի պէտք էր: Նէվիտէ հա-

նանըմ — այս էր եօթներորդ

կնօլը անունը — յօնքերը պը-

— Աստուած վկայ կը զար-

լայ, անիկա թող աղարուրքա

պսակով.

— Աստուած վկայ կը զար-

լայ, անիկա թող աղարուրքա

ըլլայ, սակայն մենք դարուս գործերը կը սիրէք:

ոգիին համաձայն ապրելու չըր- Այս հարցումին խիստ դըժ- ջանի մը մէջ կը գանուինք: ուար էր պատասխանել: Քննի-

— Բայց, մայրս չափազանց չին առջե գտնուող ծոյլ աշա- կերած մը նման կակազել ոկայ:

— ի՞նչպէս:

— Օրինակի համար, ձեռքով նոյնիսկ ո՛վ ըլլալը և անօր կերակուր ուտելի շատ կր սիր- ու՛ր տեղացի ըլլալն իսկ՝ չէի րէ, քիչ մըն ալ իրէն չի վերա- գիտեր: Օր մը բարեկամ մը, բերած գործերուն շատ կը խառ- խօսակցութեան պահուն աճա- նուի...:

— Հոգ չէ ծերութիւն է, այդ գէտներու անունները տուած թերութիւնը ամեն ծեր ունի... էր, այս անուններուն մէջ ա- Պարոն, միւզիքի մասին ի՞նչ մենէն աւելի Սկն Սան անունը կարծիք ունիք.

— Աղարուրքա, թէ աղաֆրսն միտք մնացած էր: Պատաս կա:

— Աղարուրքամիւզիքը երա- լալ որ տգիտութեանս վերագ- ժառութիւն չի նկատուիր, հե- րուէր, ուստի անմիջապէս ալ- տեւարար աղաֆրանկաի մասին է գիտութիւնս յայտնի չընելու որ կը խօսիմ:

Պարիկուց գոց ըրած անուն- մը տալ հարկ դատեցի:

ներս մէկիկ մէկիկ վերյիշելով

— Դրեթէ բոլոր գործերն ու

վերջապէս գտայ և յանկարծ: կը սիրեմ, ըսի:

— Կէօթէն շատ կը սիրեմ, եթէ նէվիտէ հանըմ այս ըսի:

— Կէօթէ... ես երաժշաա- բէր, խայտառակ պիտի ըլլայի: գէտներու մասին է որ կը խո- Բարեբախտաբար խօսակցու- սիմ, ըսաւ:

— Ներեցէք, սխալ ըսի, Սկն նէվիտէ հանըմէն խնդրուեցաւ Սան պիտի ըսէի:

— Կը շնօրհաւորեմ ձեր ճա- վէպերու մէջ կարդացած էի որ շակը, ես ալ շատ կը սիրեմ երբ կին մը դաշնակ զարնէ այդ հեղինակը: Սէն Սանի ո՞ր պէտք է այր մարդը ոտքի վը-

րայ կենայ կնկան քով և նօրաի վիտէ հանըմ դարձեալ կարծի-
տետրակին էջերը դարձնէ : Ան- քս առնել ուզեց .

Տիջապէս սաքի ելայ : դաշ- Արեւուտքի գրագէտնե-
նակին քով կեցայ և սկայ մտիկ բէն ո՞րը աւելի կը սիրէք :

Ընել, թէև պագրանկա միւզի- Վիխրօր Հօկօն ըսի ,
քէն բան մը չէի հասկնար, բայց Սխալ արտասանած ըլլալու
ինծի այնպէս կը թուէր թէ՝ ա- էի որ՝ խօսակիցս անմիջապէս
պագայ կնոջս դաշնակ զարնելն շտկեց .

ալ ույսումասիօն բան մըն էր : Հիւկօն :

Տասը մատները ստեղնաշարին Այսո՛, ըսի :

Վրայ կ'երթային ու կուգային և Հիւկօնս սիրած մէկ կը-
դաշնակը կ'օրտացնէին : Ես առնիդ կ'արտասանէ՞ք :

զարմանալով հանդերձ, անտար- Շուտարեցայ, բայց կարելի
բեր չը մնալու համար գլուխս չէր լուս մնալ : Այս քնքուշ և
կ'երերցնէի և սերկաներուն գեղեցիկ կնոջ տիրանալու հա-
դասնալով .

Մտիկ կընէ՞ք կօր, այս պէտք էր : Վարժարանին մէջ
կտորը ի՞նչ գեղեցիկ է, ըսի : պղափուց սորված հետեւեալ

Զարնուած կտորը լրանալէն ֆրանսերէն ստանաւորը սկսայ
յեասյ,

— Զեղի երգ մըն ալ երգեմ
ըսաւ, և սկսաւ երգել :

Ալ չէի կրնար հանդուրժել,
ձայն չէր, այլ պարզապէս պոռ-

շըասւք . խնդալ սկսայ, բայց
յայտնի չընելոււերն քղինքս բըս-

նելու համար ձեռքերովս քիթս
սեղմեցի :

Այս չարչարանքն ալ ան-
ցաւ....

պղափիկներու յարժար ստանաւոր
պղափիկներու յարժար ստանաւոր

Մափերօվ և կեցցէներօվ մըն է :

զինքը շնորհաւորեցինք : Այսո՛, բայց և այնպէս այդ
երաժշառութենէն յեասյ կար- ուանաւորը Վիխրօր Հիւկօն
գը եկաւ գրականութեան :

ան պղափիկներուն համար գրած է : — Ինդրեմ, ասոնք այնչափ
նրեւակայեցէ՛ք, բանաստեղին անմեղ և աննշան թերութիւն-
մեծութիւնը ճիշդ հոս է, տղան ներ են որպանին անդամ չ'ար-
այս ստանաւորով պղափիկուց ժեր խօսիլ : Ալ բերանս չը բացի :
գրականութեան կը պատրաս- Այս այցելութիւններուն և ե-
տուի : Ի՞նչ մե՛ծ հանճար... . շնորհաւորութիւններուն և ե-
րեկոյթներու պահուն այնքան

* * *

Այս տեսակցութիւնը նէվի կը յոզնէի օր ինքնիրենս .

աէ հանըմի վրայ լաւ տպաւո- Ա՛հ Աստուած իմ, արդ-
րութիւն գործելով ամուսնա- եօք օր մը չիպիտի՛ կրնամ դի-
ցանք : Ան ինծի մոն ամուր (սի- շերնոց հեթարին հագնիլ և բազ-
րելիս), ես ալ անսօր մաշերի մոցին վրայ ծալլապատիկ նըս-
(սիրուհիս) կըսէի : Մեր սենեակ- տիլ, հէ՛, և կրակարանին առջև
ները զատ էին, առանձինն կը ձեռքովս առտուան սուրծս
պառկէինք, իրիկունները իրա- պատրաստել, ըսելով կայրէի կը
րու պօն նիւի ըսելով սենեակը մրկէի : Բայց ուրկէ ուրկ... .

Նիս կը քաջուէինք : Անգողինէն Հագուստի մեքենայ մը դար-

ելնելուս պէս, պանեկին ձած էի, բոլոր գործս հագուստ
կածիլուէի : Հագուստ և շրք- հանել, հագուիլ և ամէն օր ա-

պւած դուրս ելնելս պայման էր ծիլուիլ էր : Առաջները շար-

արդէն : թուան մէջ, ատ շատ երկու

կեանքս անտանելի դառնալ անգամածիլուելուվարժուածկը-
սկսած էր արդէն... . Կինս զակս ամէն օր ածիլուելէն կը-

շարթուան երկու օրը հիւրն- բակի նման կը վաւէր :

կալութեան օր բրած էր : Այդ Մօրս նկատմամբ կնոջս բնաւ
օրերուն շատ մը զիւպակներ, խօսած չէի : Օր մը .

թերեւսօլիկներ տունը կը լեց- Մայրիկիդ տակաւին չը
ուէին : Ես անսոնց մէջ իրրւ օ- պիտի՛ ծանօթանանք, անպատ-

տարական կը տուայտէի սրտա- ճառ անսօր քով երթանք ըսաւ :
ըեկ : Կէս մը անբարյոււ Ակամայհամածայնեցայ : Կառքմը

թիւն օր զուր անունին տակ նսաելով մօրս տօւնը զացինք :

մեր տանը մէջ տեղի կունենար : Մայրս դուրս ելնելու սովորու-

Այս պարագան քանի մը անգամ թիւն չունէր : Տօւնն էր, եր-
կնոջս հասկցուցի :

Դեն մայրս այս վերջին ամուսն րորդ դարսուն մէջ այլ ևս այս նութիւնս լսած էր:

—Հրամեցէք աղջիկս ըստ սիկայ: Պետերը ածիլելը կինս ամենավերջին նորա մաքրութիւն է ըստ:

ձեւութեամբ հագոււած էր: Մայր Աղջիկս, ասոր մէջ մասաց ըս ձեռքը կնկանս համբուրել չկայ. Ամէն մարդ ինքինքը գիտնալու է, երիկ մարդը իր

—Աղջիկ էք ինչաղջահ, ըստ: այր մարդ ըլլալը ու կինս ալ

—Շնօրհակալ եմ տիկին իրեն կին ըլլալը գիտնալու է, դուք ալ լաւ էք անշուշտ: Պետինը չ'ածիլող մեր նախնի Մօրս բերանը բացուեցաւ.

—Ա՛խ զաւակս ըստ, մէկ ապշէսր առնելով, նամազը ըստ այլես գերեզմանն է. նելուն պէս մարդ վարդի պէս

հոգի մը միայն ունիւ տալիք: պարանքը տեսնողը միւսլիւման Աստուած ամենուս ալ օգնու ըլլալը հասաւաելու համար հաթեան հասնի: Ժամանակը շատ զար վկայի պէտք ունի:

զէշ է... գլխունուս միայն քար ինչին, ինչին:

—Ինչին պիտի ըլլայ, կուրծ քերնիդ, ծածրակնիդ և թեւեր-

նիդ բամ բաց է... ասիկա ո՞ր կրօնքը կը թոյլատիք, եթէ

մաքրութիւն կուզեն պետինը ին թող տակէն կտրեն, ածիլելու

կու, մարդու կերպարանքէ ե- ինչ պէտք կայ:

—Ի՞նչէն էգէնարմ:

—Ինչին պիտի ըլլայ աղջի- վիճաբանութիւնը շատապ-

ւատք: Մեր կիներուն կերպա- ցաւ այնպէս որ նէվիտէ հան, մ

րանքին կը նայիմ ու կը զար- իր կեսրոջմէն զժգոհ բաժնուե-

մանաս, երիկ մարդու պէս բաց ցաւ: Տունէն ելած ատենիս,

կը պատին կոր, երիկ մարդիկ —Ի՞նչպէս. իրաւունք չօւս

ալ պէտինին ածիլելով կը ջա- նէի, ըսի:

—Մակայն հանրմ, քսանեց կինս չի պատասխանեց, ան-

քին նմանցնել...:

—Մակայն հանրմ, քսանեց կէ վերջ ալ մօրս նկամամբ բնաւ չի խօսեցաւ:

Դարձեալ աղաֆրանկա ըստ ներունամենէն ծանրնէր: Այդօրը ուած չարչրկող կեանքը շարու- նէվիտէ փողօց ելած էր, տուն նակեցինք: Ժամանակ մը ևս դարձաւ: Մազկրս ցցուած, գոյ- անցաւ: Ասկէց վերջի եղածնե- նս դեղնած վիճակով զինքը դի- րը պատմած ատենս շունչս կըտ- մաւորեցի:

րելու պէս կ'ըլլայ: Սպասուհին ինձի օր մը նամակ մը տուաւ, հիւանդ էք ըստ:

Քրանսերէն գրուած էր և պա- Դողդղալով նամակը իրեն հարանին վրայ ալ «Մատամ երկարեցի: Շատ բնական կեր- Պիւրհան»: Սպասուհին այս բանը պօպ և անտարբերութեամբ:

նկատած չըլլալուն նամակը ին- —Ա՛հ, մէրսի ըստ, սպա- ծի յանձնեց, առի: Ահա նամա- սուինս սիալ տուեր է: Ապուշ կին պարունակութիւնը.

աղջիկ... Հանըմս, պարունակու-

Այս շարթու ժամադրու- թիւնն ալ կարդացի, ըսի: թիւնս չպիտի կրնամ յարգել, —Պէտք չէ կարդայիք, շատ որովհետեւ տունէն դուրս չել ամօթ բան ըրեր էք... ըստ:

նելու աստիճան հիւանդ եմ: աղաֆրանկա կեանքին մէջ... Այլևս դերձակուհիդ երթալով Զափազանց բարկացած ան- իրգուշտիւն գլխարկ յարմար- միջապէս պօռալով ըսի:

Ծընելու և ծըպտեալ նշան թա- Քեզի ալ, աղաֆրանկա չի արարթըմանը երթալու պէտք կեանքիդ ալ, նամակ գրովին չ'ունիք. ժամագրութիւննիս ալ, ինձի աւանակ ըսող աւա-

ուրիշ օրուան: Մէկ երկու օրէն նակին տլ Աստուած պէլան տայ, այս մասին դարձեալ կը գրեմ: Օսմանցիութիւնս, Թրքութիւնս երիկդ եղող մեծ աւանակը ինչ ինձի մոռցնել տուիր անրարօյ կընէ: Նօրէն ականջները շար- կին, աղաֆրանկա աստիւնը ա- ժելով կը պատիք: Քեզի հետ սի- սանկ հանդիպածին հետ շունե- րարանած պահուս գիտեմ միշա րուպէս սիրուըարի ըսել է...: անոր վրայ կր խօրհէի, քիչ մըն Պէտք է գիտնաս որ մեր մէջ պէտ կը մեղքանայի: Համբոյր- ամուսինին դաւաճանութիւն ներ...»:

Ֆ. ընող կիները կը սատկեցնեն: Կաթուածահար ըլլալս բան Սակայն ես քեզի պէս անրա- մը չէր, ասիկա դժբաղդութիւն- րոյ կնոջ մը համար չեմ ուզեր

երկար բարակ բանտերը դեգե- րուէին։ Վախցայ. բայց միեւ-
րիւ։ նոյն ժամանակ ալ մեղքցայ։ իր

Բայց, որպէսզի գոնէ քիչմը աչքերուն մէջ խոր վիշտեր նը-
վրէժս լուծած ըլլայ, նէվիտէ կարուած էին։ Նայուածքները, հանըմը սաքիս առաջ առի և սօվորաբար երեւակայական
աւելին կոթովը լաւ մը ծեծելէ կեանք մը կ'երազէին։ Կնոջս
յետոյ մէջքին ալ կից մը տալով երեւակայական վիշտերը իմ վը-
փողոցը նետեցի.

Եօթներորդ կնօջմէս ալ այս- թին. այնպէս որ զուարթ խօ-
պէս բաժնուեցայ։

ՈՒԹԵՐՈՐԴ ԿԻՆԸ

Ութերորդ կինս ամենէն տա- բախդութիւններ և սուգեր մեր
րորինակը եղաւ։ Երբ ութերորդ տան մէջ իրարու կը յաջորդէին։
ամեւսնութեան համար ինձի Տիրութիւնը մեր տան մէջ այն-
առաջարկ բերին, պայման դրի քան տիրապետած էր որ քիչ մը
որ այս անգամ առնելիք կինս խնդալով և զրօսնուլով մեղան-
խելքը գլուխը ապրած կին մը չած պիտի ըլլայինք անոնց նը-
ըլլայ։ Ուզածիս պէս կին մը ուիրականութեանը հանդէպ։
գտան։ Ուսուցչունի է եղեր։ Ուսուի այդ նուիրականութիւնը

Այս կինը ինձի յանձնարա- յարգելու համար սախպատճ
րաբողները, իբր թերութիւն, էինք շարունակ սուգի և վիշ-
միայն քիչ մը նիհար ըլլալը տի մէջ թաղուած մնալ։ Քանի
մատնանշեցին։

Զ'երկարենք ամուսնացանք։ ցաւ։ Վերջապէս, իրիկուն մը,
կինը առաջին անգամ տեսնե- երբ պաշտօնաատւնէս տուն
լուս յայլայլմէ եղայ։ Աստ- դարձայ, կինս, սենեակը, բամ-
տուած իմ, ի՞նչ նիհարութիւն, բարակ սրաւնքները իրարու վը-
ինչ նիհար մատներ, մամուկի բայց, թիկունքը ծունկերուն
սոքերու նման բարակ մատներ։ տուած, գլուխն ալ ձեռքերուն
երբ զանօնք ձեռքերուս մէջ մէջ առած, թիկնաթուորի մէջ
կ'առնէի կը կարծէի որ տասը կզկծուած գտայ։ Կնոջս այդ
կտօր պիտի ըլլային, պիտի վիշտը դիրքը նշանաւոր արձանագործ

Խօսէնի արձաններուն կը նմա- նանչաղարդ ծառերով դալար
նէր։ Սենեակը մտնելս չնշմա- պարտէզ մը, այս պարտէզին
րեց ան, մատներուս ծայրերուն մէջն ալ արծաթ հայելիի մը պէս
վրայ կօխելով կամաց մը իրեն փայլուն ընդարձակ աւազան
մօտեցայ և քովը լուռ ու մունջ մը, այս աւազանը շրջապատօղ
թէ՛ ափը և թէ՛ աւազանին ներ-
կեցայ։

Կինս մտաղբաղ նայուածքմը քին մակերեսը ամրողի զմրուխա
քարերով զարդարուած ըլլայ, և
ուղղելով ինձի.

— Դուք էք, ըսաւ։
— Այս՛, հոգիս, ես եմ...
ըսւն կզզի մը մեւազանին մէջ ալ
վղոսկրագոյն յակինթ կառւցօվ
ըսի։

Երկուքս ալ պիտի լայինք։ Կարտպներ լողան։ Այլուր ահ-
— Ինչօ՛ւ այսքան ազդուած ուսարսափ ազգոոզ ազմկալի հող-

էք ըսի. ի՞նչ, միթէ զաղտնի մեր այս պարտէզին ծառերուն
վիշտ մը ունի՞ք, վիշտ մը որ գագաթէն սուրած ատեննին
ձեզի կը կրծէ յայտնեցէ՛ք ինձի նուազի մը պէս թոթուուն և
ձեր ցաւը, մի՛ քաշուիք...։ յուզիչ եղանակներ յօրինելով
մեղմօրէն չնչեն։ Մարգագեանին

կինս այս խնդրանքիս վրայ վրայ փառաւոր գահ մը և այս
գեք և կայօւն նայուածքը ինձի գահը այնքան ճարտարօրէն չին-
ուղղելով ըսաւ։

— Ես բնականէն մելամաղ-
ատ ստեղծուած եմ, կեանգիս մէջ միշտ վսեմը, գերագոյնը,
վեհագոյնը, բարձը և զեղեցի-
կը կ'երազեմ։ Իմ երեւակայած-
ներս ո՛չ այս յարկին մէջ կրնամ
գտնել և ո՛չ ալ շահած դրամովս
կրնամ իրականացնել։ նով թութակներ, փերուզակ
քարի զոյնով և երփներանգթը-
— Այս՛, ըսաւ, անկարելի է չուներ կտուց կտուցի զիրար

որ զանօնք այս յարկին մէջ համբուրեն ու սիրութիսն, հնդ-
կանեմ։ Գեզի հասկցնեմ։ Ե- կական սոխակներ, երկարագի
բեւակայութեանս մէջ սապէս դրախտահաւեր սիրային կարւ-
կեանք մը մարմին կ'առնէ. կա- մզեն։ Բնութեան լոյս տուող

արեին ճառագայթները նարկիզի ակնթարթի մը մէջ ցատկեմ, կարու շոյնով, այդ պարտէզին ծառե. բապները զիս դիմաւարեն, յամաղղելով ծօրին, արեին ճագալուսու վերջին անգամ երւուն դաճանչներով այս կերպ թաթա. գերով աւետեն ու ցրուեն թաներ հագած, ոսկեզոյն մաղերով, բուս մէջ զիս իմ երազնեղմուխտ աչքերով, յակինթ կինս ուշադրութեամբ ինսամերկ աղջիկներ բոկոտն դատա. քի ելնելով ըստ:

— Հայէ՛ Պիւրհան, դու՛ն զիս առև յուզումներու մէջ օրօրեն, այս կեանքով կրնա՞ս ապրեցը նաղելաճեմ, սիրային երգեր գեղ-
գեղեն: Այդ ծառերու ստուեր ֆելիսենի զուշը ըսուած զարդանիւներուն առկ, հեռուէն սոկի ա- սեղէն զատ ունէ գոհարեղէն քին ալ լծուած ըլլան կաթի զին, զրմուխտով շինուած քա-
պէս ճերմակ ձիեր որոնք՝ թըռ- րափը, յակինթնման կտուցը,
չունի արագութեամբ կառքը սոկի կառքը, հային, իբր մա-
մերկ մարմինովս անհոգ ընկող- սւստի:

մանած, հնդկական պազայով — Խուշ, այս քու ըսածնե-
պատրաստուած նուրբ խարազա- ըլդ ամենքն ալ յաւերժահար-
նովմրվարե: այդ ոոկի կառքին սերու վրայ շինուած պատմը-
ետեւէն ալ ուներուն վրայ վագ- ուածքներ են... այդ ըսածնե-
րի մորթերով զարդարուած, բուդ ամենքն ալ անկարելի բա-
նետերով ու աղեղներով զինհալ ներ են, ատանկ բան աշխարհի
ըմբանման երիտասարդներ վրայ շկրնար ըլլալ, ըսի:
զայլամ յը թեւարաց իբրե հո- է, ես այս կեանքը ուզած վայր-
վանօց գլխուս վերե սաւառնի: կեանիս կ'ապրիմ կար, ըստ:

Ու կառքը գայ աւազանին Արգեօք կինս ինքնդացա՞ծ
եղերքը կանգ առնէ ես անկէ է, ըսի ինքնիրենս և հարցուցի.

— Ի՞չնպէս, կարելի բան՞ է: Քըս չեմ կրնար բացատրել:
— Այո՛, և շատ կարելի, եթէ իսկապէս, առանց դրամի
կ'ուզես հիմակ իսկ ... ըստ: վայելքը այթքան կրնայ ըլլալ:

— Օ՛ն ուրեմն, շուտ ըրէ, Երեւակայական այս կեանքին
ըսի:

կինս ելաւ, գրասեղանին բով պաշտօնատեղիս չգացի, ո-
գզրոցէն տուփմը հանեց, ծայրը բերով տունէն դուրս չ'ելայ:
ասեղ մը անցուց ե.

Բազուկներս, ազդրերս, ամէն-
— Բազուկդ երկարէ՛, ըստ: քն ալ, լու խածածի պէս ա-
բազուկս երկարեցի, դաս- սեղով ծակծկած էին:
ասկէս Փիչ մը վերօք ասեղը Բայց վերջապէս օր մը տու-
խոթեց... և.

— Եղաւ, ըստ: Ժիշկ մը զիս տեսնելուն պէս.

Ասեղին խօթած տեղէն, ա-
նուշ ջերմութիւն մը ծաւալի հիւանդ էի՞ր, աս ինչ վիճակ
սկսաւ մարմինիս ամէն կոզմը: է, ըստ:

Աչքերս կը քամուէին, ական-
եղածը պատմեցի:

— Աման սիրելիս, դուք կա-
սկանդալ, ակամայբազկաթուին տարեալ մորփինամոլ մը եղած
վրայ երկնցայ: Մարմինս ամ- էք, Մորգինդիկ եղած էք ըստ:
բոզի քազը հեշտութեան մը

մէջ էր: Կինս տարբեր էակ մը — Ունակութիւն մը, մայու-
կը թուէր: Խնդալ, շարունակ թիւն մը, սօվորութիւն մը՝ որ

խնդալ կ'ուզէի: Եթէ այս մի զձեղ կամ գերեզման և կամ յի-
շոցին մէկը թմբուկ մը առնե- մարանոց կ'առաջնորդէ:

լով գլխուս վրայ թմբկամարել Բարեկամ քժիշկս, այդ օրը,
սկսէր, անկասկած, փոխանակ ինծի կարգմը խրատներ տուաւ:

տրանջալու ուրախութենէս ստ- իրիկունը երբ տուն գացի, թէ
քի ելնելով պիտի խազայի... ինքզինքս և թէ կինս համօզել
կամաց կամաց, կնօջ մալտու- ջանացի վազ անցնելու համար
քը, իր նկարագրած դրախտային այդ սովորութենէն, այդ մա-
աղբիւրին հասումի ձայնին նը-

լութենէն, բայց իզուր: Այս
մանցնելով, մաիկ ընել սկսայ: մոլութիւնը ոչ մէկ բանի կը
Շիտակը ըսեմ, վայելած հաճոյ- նմանէր: Անծանօթ զօրութիւն

մը զմեղ դէպի այդ երեւակաւ-
յական վայրերը կը մղեր: Կինս
այլնս հալածմաշածառեղերձան
դարձած էր: Երբեմն կ'ըսէի ջին կնոջ մասին հետեւեալ կեր-
կնոջո: պով խօսեցաւ:

— Ինչո՞ւ, ինչո՞ւ այդքան իններորդ անգամ ամուսնա-
այսվասաքեր մոլութեան ետեւ-
ցայ: Այսպէս կը կարծեմ թէ
էն ինկած էք: Նիհարութենէդ այս ամուսնութիւնս վերջինը
որ մը չէ որ մը այդ երեւակա-
պիտի ըլլայ, Արագինեաւ փոր-
յական կեանքիդ մէջ երեւցող ձառաբար տեսայ որ ամուսնու-
յաւերժահարսերուն պէս պիտի թիւնը ինծի չգար: Հետեւաբար
թաջիք...:

Իրօք ալ ըստածս եղաւ. հաւ բիլ հարկ էր: Այս մտածումս
կառակ ձեռք առնուած ամեն մինչև անգամ ընկերակիցներէս
դդուշութիւններուն կինս կամաց չծածկեցի, Կարգմը մարդիկ իւ-
կամաց հիւծիլ սկսաւ... մոմի բաւունք կ'ուտային, ի՞ոկ ու-
պէս հալնցաւ գնաց...: Ես ալ րիշներ.

շատ գէշ վիճակի մը ենթար-
կուեցայ: Բացեկամներս զիս կան, ոչ մէկուն գլխուն այս
հիւանդանոց գրին դարձանուեւ կարգի դժբախղութիւններ չեն
լու համար: Խենդի մը պէս պատահիր, ու քեզի կը պատա-
էի...:

Հիւանդանոց զիս տեսնել դութեանդ մասին գանգատէ:
Եկող բարեկամներուն շարունակ կեանքի մէջ միշտ աւելի բարձր
աղաշելով կը պուտայի:

— Առառուծոյ սիրոյն ըլլայ, թացքովդ իրական երջանկու-
գոնէ մէկ անգամ,.. մէկ ան- թիւն չես կրնար գտնել, քաջ
գամի համար միայն, ունեցած դիտցիր որ երջանկութիւնը,
չունեցածս առէ՛ք, առէ՛ք կեանքը եղածին պէս ընդունե-
ձեռքէս:

Ամիսներով դարմանուեցայ, կանդ առաւելութիւնները միշտ
և վերջապէս ազատեցայ: Բայց աշքի առջե ունենալու, թե-
ոչ միայն կնիկէս և մօրֆինէն բութիւններուն ալ աշք գոցե-
այլ նաև ստոյդ մահէ:

ԻՆՆԵՐՈՐԴ ԿԻՆԸ

Պիւրհան իր իններորդնկերո-
դարձած էր: Երբեմն կ'ըսէի ջին կնոջ մասին հետեւեալ կեր-
կնոջո:

— Ինչո՞ւ այդքան իններորդ անգամ ամուսնա-
այսվասաքեր մոլութեան ետեւ-
ցայ: Այսպէս կը կարծեմ թէ
էն ինկած էք: Նիհարութենէդ այս ամուսնութիւնս վերջինը
որ մը չէ որ մը այդ երեւակա-
պիտի ըլլայ, Արագինեաւ փոր-
յական կեանքիդ մէջ երեւցող ձառաբար տեսայ որ ամուսնու-
յաւերժահարսերուն պէս պիտի թիւնը ինծի չգար: Հետեւաբար
թաջիք...:

Կարելի եղածին չափ հետու ապ-
կառակ ձեռք առնուած ամեն մինչև անգամ ընկերակիցներէս
դդուշութիւններուն կինս կամաց չծածկեցի, Կարգմը մարդիկ իւ-
կամաց հիւծիլ սկսաւ... մոմի բաւունք կ'ուտային, ի՞ոկ ու-
պէս հալնցաւ գնաց...: Ես ալ րիշներ.

— Այսքան ամուսնուցողներ
կուեցայ: Բացեկամներս զիս կան, ոչ մէկուն գլխուն այս
հիւանդանոց գրին դարձանուեւ կարգի դժբախղութիւններ չեն
լու համար: Խենդի մը պէս պատահիր, ու քեզի կը պատա-
էի...:

Երեւալու մի ցանկար: Ալս ըն-
դունմէջ կը կայանայ: Առածկըն-

լունմէջ կը կայանայ: Առածկըն-
դունմէջ կը կայանայ: Առածկըն-

լունմէջ կը կայանայ: Առածկըն-

Այս յօրդորները նշմարիտ ցինք և նստանք:

դաայ և մտածեցի որ եթէ ան- կինս զիս շատ սիրեց: Այս
գամ մըն ալ ամուսնանալու ըլ- նախաղաստթեան ուշադրու-
լամ՝ հետեւիմ այդ յօրդորնե- թիւն ըրէք, խնդրեմ անգամ
րուն:

Ամէն մարդ իմ դժբախղու- սիրեց...: Ա՛խ, չափազանց սէ-
թեանս տեղեակ էր. վասնզի ա- րը ինչ մեծ աղէտներ յառաջ կը
մուսնանալու համար որու որ բերէ, եթէ գիտնաք: Եւ սա-
միջամտութիւնը ինդրէի կ'ուս կայն ես զինքը այնքան չսիրե-
ափառէի բոլոր արկածներս մէ- ցի: Բարեկամիս բաածին պէս
կիկ մէկիկ պատմել:

Ազգականներէս կին մը կար, նկատի կ'առնէի և թերութիւն-
ները չէի տեսներ,

— Պիւրհան պէ՛յ, այս անգամ
ալ ես քեզ ամուսնացնեմ, նա-
յէ՛, որքա՞ն երջանիկ պիտի ըլ-
լաս:

Առաջարկութիւնը ընդունե-
ցի: Կինը ամիսներով պատեցաւ
և որովհետեւ բոլոր զգացումնե-
րու անոր անկեղծօրէն յայտնած
էի, այդ պատճառաւ ընտրու-
թեան մէջ շատ դժուարութիւն
դիտէի և կնոջ ինձ հանդէպ ցոյց
տուած բոււն սիրոյն վրայ կը
գործանայի: Կնոջու կեանքը ամ-
պատահանայի: Կնոջու կեանքը ամ-
պատահանայի: Կնոջու կեանքը ամ-
պատահանայի:

— Եւ երբ զգիլսած.
Չիկը գտաւ, Բատ այս կնոջ բա-
ցարութեան, աղջիկը գեղե-
մէջ քեզի պէս երիկ մարդ մը
ցիկ, քիչ շատ զարգացած, քիչ չսիրել կը լլայ մի, կրսէր:
մըն, ալ երածլաւթենէ տեղեակ

Ակամայ կը պատասխանէի:
լուրջ կին մըն է եղեր:

— Կը չափազանցէք կօր, իմ
Վերջապէս ամուսնացնք: Վրաս այդքան սիրուելիք բան
Ամէն տեսակ ըսի ըսաւներէ չկայ...:

— Ա՛խ Պիւրհան, ձեր շիրի-
տուն մը վարձեցի, կահաւորե- նուրինել օր երիկմարդու վրայ

մը զմեղ դէպի այդ երեւակա-
յական վայրերը կը մղեր։ Կիսո
այլն հալածմաշածասեղերձան
դարձած էր։ Երբեմն կ'ըսէի
կնոջ».

— ինչո՞ւ, ինչո՞ւ այդքան իններորդ անգամ ամսւանա-
այսվասաքեր մոլութեան ետև-
ցայ: Այլպէս կը կարծեմ թէ
էն ինկած էք: Նիհարութենէդ այս ամսւանութիւնս զերջինը
որ մը չէ որ մը այդ երեւակա-
պիտի ըլլայ, Որովհետեւ փոր-
յական կեանքիդ մէջ երեւցող ձառարար տեսայ որ ամսւանու-
յաւերժահարսերուն պէս պիտի թիւնը ինձի չգար: Հետեւարար
թաշիք...:

Իրօք ալ ըստմն եղաւ . հաւ բիլ հարկ էք : Այս մտածումն
կառակ ձեռք առնուած ամեն մինչև անգամ ընկերակիցներին
զգուշութիւններու , կինո կամաց չծածկեցի : Կարգմը մարդիկ իս-
կամաց հիւծիլ սկսաւ մօմի բաւունք կ'ուտային , ի՞ոկ ու-
պէս հայեցաւ գնաց ես ալ բիշներ .

շատ գեշ վրձակի մը ենթար- — Այսքա՞ն ամուսնացողներ
կռւեցայ: Բացեկամներս զիս կան, ոչ մէկուն գլխուն այս
հրաւանդանոց դրին դարձանուե- կարգի գժբախղութիւններ չեն
լու համար: Խենդի մը պէս պատահիր, ու քեզի կը պատա-
հի....:

Հիւանդանոց զիս տեսնել դութեանդ մասին գանգատէ։
Եկոզ բարեկամներուս շարունակ կեանքի մէջ միշտ աւելի բարձր
աղաւելով կը պօաայի։ Երեւալու մի ցանկար։ Այս բն-

—Ասուծե՞ց սիրոյն ըլլայ, թացքովդ իրական երջանկու-
գոնէ մէկ անգամ... մէկ ան- թիւն չես կրնար գտնել, քաջ
գամի համար միտյն, ունեցածս դիտցիր որ երջանկութիւնը,
շունեցածս առէ՞ք, առէ՞ք կեանքը եղածին պէս ընդունե-
ձեռ ո՞ւս:

Ամիսներով զարմանուեցայ, կանդ առաւելութիւնները միշտ
և վերջապէս ազատեցայ: Բայց աշքի առջև ունենալու, թե-
ոչ միայն կնիկէս և մօրֆինէն բաւթիւններուն ալ աչք գոցե-
ալլ նաև սառյդ մահէ: լու ես, կըսէին:

ԵԱՆԵՐՈՐԴ ԿՐԵ

Այս յօրդորները ծշմարիտ ցինք և նստանք:
զայ և մտածեցի որ եթէ ան- կինս զիս շատ սիրեց: Այս
գամ մըն ալ ամուսնանալու ըլ- նախաղասութեան ուշադրու-
լամ հետեւիմ այդ յօրդորնե- թիւն ըրեք, խնդրեմ անդաս-
րուն: մըն ալ կրկնեմ. կինս զիս շատ

Ամէն մարդ իմ դժբախղուս սիրեց . . . : Ախ, չափազանց սէ-
թեանս տեղեակ էր. վառնզի ա- ըլ ի՞նչ մեծ աղէտներ յաւաջ կը
մուսնանալու համար օրու որ բերէ, եթէ գիանաք: Եւ սա-
միջամտութիւնը խնդրէի Կ'ոս կայն ես զի՞նքը այնքան չսիրե-
ափառէի բալոր արկածներս մէ- ցի: Բարեկամիս ըսածին պէ-
կիս մէկիկ պատմել:

Ազգականներէս կին մը կար, նկատի կ'առնեի և թերութիւն
ոյ մը ինձի բաւ. ները չէի տեսներ.

—Պիւրհան պէ՛յ, այս անգամ
ալ ես քեզ ամուսնացնեմ, նա-
յէ՛, որքա՞ն երջանիկ պիտի ըլ-
լաս :

Առաջարկութիւնը ընդունեցին առջելին առջեւ կ'անցնէի հար հառակս և խոշոր գլուխս կ'զիտէի և կնոջո ինձ հանդէպ ցու տուած բուռն սիրայն վրայ կ'զարմանայի: Կնոջո իեւանքը առ բողջ սիրային արտայատութիւններուն կ'անցնէր:

Կոչուած հազարապետի մը աղ- Եւ երբ զգլիսած .
ջիկը դառւ : Բատ այս կնոջ բա- — Պիւրհան պէյ, աշխար-
ցարութեան, աղջիկը գեղեւ մէջ քեզի պէս երիկ մարդ
ցիկ : Քիչ շատ զարգացած, քիչ չսիրել կրլլայ մի, կրսէր :
մըն ալ երաժշութենէ տեղեակ Ակամայ կը պատասխանէ
լուրջ կին մըն է եղեր : — Կը չափազանցէք կօր, :

Վերջապէս ամուսնացանք։ վրաս այդքան սիրուելիք բարձր ականական տեսք ունեցած է այս գույնու համար։ Ամէն աեսակ ըսի ըսաւներէ չկայ...։

տեսնուած է, սիրունես վիսկու սուլէր, հնդկահաւի պէս ուշամ, քեզ հօգիս մէջ միրճելս ռելով կուրու, կուրու պիտի երկուզայ:

Այս խօսքերուն ընդհանրա համբերութիւնս հասնի և ապէս համբոյրներ կ'ընկերանաւ ւելի փերջն ալ կնօջս ինձ շըյին: Կինս այդ համբոյրները ռայլած սէրը՝ ինծի նեղութիւն այնքան շատցուց որ, որ մը պատճառել սկսաւ: Իմ վըյանկարծ երեսս խածաւ:

Սիրոյ այս կատաղութեան ծին համար ժամերով տունէն իրը հետեւանք քանի մը օր եւ դուրս չէի ենել, երբեռը կապօւած պատիլ ստիպ- դում պատառկըլայի վստահացուեցայ:

Պաշտօնատունէս տուն եկած ունէ կնոջ երես չպիտի նայիմ, ատեններս դուռը զարնելս չեմ և երբ այս երդմանս հաւատար յիշեր, դուռը ինքնիրենը կը և ապահօվուէր այն տաեն դուրս բացուէր: Եւ տակաւին կէսս կ'ելնէի, բայց կըսէի ինքնիներս կէսս դուրս, երկու զօրաւ ըենս.

Որ բազուկներ փեզս կը փաթ. — Արդեօք շիրինութիւնս թուէին, և տոփօս շրթները մէջտեղէն վերցնելու ճար մը տղուկի պէս երեսիս կը փա- կայ, խօնաներուն: պախլնինե- կէին...: Ես դպրոցէն դարձեղ դուն եթէ դիմեմ դարման մը պղտիկ տղու մը պէս միջոց մը կրնա՞մ գտնել,

բակը տյդվիճակին մէջ կը նեղ- Ալ նեղութիւնս ծայրասարի- ուէի և ի վերջոյ միասին վեր ճանի հասած էր, թէ՛ տունին կելնէինք:

— Սա աչքերուն նայէ՛, նա- րանալ սկսաւ:

յիմ կ'ըսէր, ա՛հ, ո՛վզիտէ այսօր Ահա այդ ձանրացութիչ պա- պրքան կիներու երես նայեցար. բագաներէն օրինակ մը. Օր մը կը հաւատամ օր այդ ան- մեր փողոցին գիշերապահը նաս- պարկեշտ կիները քեզի տեսնել- մակ մը բերաւ սա իմաստով. նուն պէս նուազած ըլլալու են:

Սկիզբները զիս հպարտացնող թիւնս, սրտիս հատարը, ինչ- այս բառերը ինծի այնքան հա- քըս, հարսութիւնս, քեզի նելի կը թուէին օր, եթէ մէկը այնքան կարօտցայ օր անպատ-

ճառ տեսնել կուզեմ, և եթէ չը քու սիրովդ կը կշտանամ. դուն անսեմ պիտի խենդենամ, եւ զիս կը կշտանես այնպէս չէ: կո՛ւր, քովս եկո՛ւր, հինգ վայր- Այս կարգի սիրաբանութիւն- կեանի համար գոնէ եկուր, եւ ներօվ շատիրիկուն տունը մնալ կուր և նորէն գնա, չգալիք չը- կ'սափուէի: Պաշտօնատունս նես հա՛, և եթէ չգաս, մեռելո զանուածմիջոցիւշատ անդամներ պազնես. կը հասկնա՞ս, ան- գիշերապահին և կամ յրկիրին պատճառ եկուր, ա՛հ, ա՛հ, ա՛հ, հետ դրկած նամակները անպա-

Զքեզ սիրող, քեզի համար կաս կ'ըլլային: Մէկ քանի ան- մեռնող, քու սիրոյդ ինքինքը գամներ մտիկ չըրի և անպա- զոհելու պատրաստ եղող, ամ- տասիրանի թօզուցի, սակայն ի բողջ գոյութիւնը քեզի ի սպաս զուր: Օր մը այն տեսակ նա- դող ազախինդ» Րիիզիկ մակ մը եկաւ օր աճապարանօք

Պատրուակով մը դիւնաս- հե ի հե տուն երթալ ստիպ- անս անօրէնէն հրաման առի ուեցայ: Նամակը սա իմաստը ու տուն գացի: Ինչ տեսնեմ, ունէր.

կինս տագնապներու մէջ է, «Ծինելոյզը բանկեցաւ շաւ և դրանը առջև ինծի կսպասէ, տուն եկու՛ր:

զիրար շնորհաւորեցինը պայ- Անենդի մը պէս վազեցի: Ա՛չ րամը շնորհաւորելու պէս և հրդէն կար և ո՛չալ ուրիշբան: Կինսզիսկանչելուհամար այսմի- յետոյ վեր ելանք:

— Պիւրհա՞ն, առանց քեզի ջոցին դիմած էր: Դուռը ուժով պիտի չկրնամ ապրիլ, ասիկա մը զարկի: Բայց ան սովորա- լաւ գիտնալու ես ըստաւ:

— Աղէկ խուշիկս, բայց Հրդեհը ո՞ւր է, պուացի: չեմ փախչիր կօր եա՛:

— Զեմ գիտեր. այօ՛, չես խնդալով ըստաւ:

փախչիր բայց միշա քեզի դիմա- — Ահաւասիկ..., կուրծքի- ցըս ունենալ կ'ուզեմ:

— Աղէկ, աղուսորս, բայց Բարկութենէս ըսելիքս մոռ- զիշեր ցորեկ քո՛ւ դիմացդ եթէ ցայ: Այս բանաձեւը իսկապէս նստելու ըլլամ, երկուքս ալ անհանդուրժելի եղաւ: անօթութենէ կը մեռնիք: Սիրսին ճաշած ատեննիս ալ Թող մեռնիք հօգ չէ, ես կը նեղուէի: Միուր կը կարէր և

պատառը տղայ մը կերակրելու կոկոէր հեկեկալ:
պէս բերնիս կերկարէր ըսելով. — Ի՞նչ կը լաւ կօր կը հար-

— Հար ըրէ, աղուորս, հար ցընէի:
ըրէ խոշո:

— Ոչինչ:

Աստօւծ իմ, ինձի պէս ի-
նը կին տեսնող մարդու մը հա-
մար որքան պազ կը թուէր սիրեր կօր... այս', զիս չես
այս ձեւը, չեք կրնար երեւա- սիրեր կօր... անանկ չէ', ան
կայել...

Զեմ յիշեր որ սիկառս եթէ այս բանը որոշապէս իմա-
սու իմ ձեռքովս վառած ըլլամ: նամ....

Զեմ յիշեր նաև որ աչքս բա-
ցածիս պէս կնոջս նայուածքը նակեցէ՛ք:

ինձի ուղղուած ըլլայ: Աստուն
կանուխ երբ աչքերս կը բանամ և վերջն ալ ինքզինքս կը կա-
սիկառը բերանս կը խօթուի, խեմ:

Ետեւէն չափ, լուցկինկը վառածի, ինչ մեղքս պահեմ, ներսը
սուրճսկարծես ելեքտրական զօ- վախ մը մտաւ, Դարա սէլտա
րութեամբ քովս կը բերուի: ըստուած բան մը ըլլալը լսած
Հապա գիշերները... Աստուած էի, անպատճառ կնոջս ունե-
իմ, ան ամենէն անտանելին էր: ցածը այս հիւանդութիւնը ըլ-
կինս մինչև առառ չեր քնա- լալու էր: Զըլալիք բան չկայ,
նար, ձեռքը ծնոտին, անկողնին կրնայ ըլլալ որ գիշեր մը, զիս
մէջ նստած միշտ ինձի կը գի- նեղղելու ելլայ, ուստի ըսի
տէր: Եւ երբ աչքերս կէս խուփ ինքնիրենս.

իրեն նայէի, միշտ նոյն: — Ի՞նչ ընելու է:

Նայուածքները և նոյն դիրքը Դէշը հօնէրորկնոջս ինձնան-
կը տեսնէի, ուստի աչքերս բնաւ գէպ ինձի ունեցած սէրը հե-
րանալ չէի ուզեր: Գիշերները տղինեաէ կ'աւելնար, այնպէս որ
միշտ ստիպուած ըլլալով ձախ վրասկասկածելուհամարառառուն
կողմիս պառկիլ, այդ կողմս գը- կանուխ չարշագիլ վրան կառնէր
բեթէ ընդարմացաւ, Եւ երբ և զիս դպրօց տանելու պէս իր
ոստուած մի արասցէ կանակս առջե ձգած պաշտօնատուն կա-
նելի ձուցած պառկէի, Թուպիէ աաջնորդէր, իրիկունն ալ կու-

գար պաշտօնատունէն կ'առնէր ինչէնգիտենոր մենք զիրար չա-
զիս ու տուն կը բերէր: Այսպէս փազանց կը սիրենք: Անկամ մը
բաւական ժամանակ անցաւ, անօրէնին առաջարկեմ առ բա-
ժամանակ մը համբերեցի, և մեր- նը: Շաբաթ մը միջոց տուէ:
ջապէս օր մը կինս ըստաւ:

Համաձայնեցաւ:

— Քեզի բան մը ըսե՛մ,
Պիւրհան:

— Էսէ՛, ըսի:

— Ես այլես տուն չպիտի
վերադառնամ, պաշտօնատան
զահնէ օճաղին քեզ պիտի ըս-
պասեմ, որպէս զի իրիկունը
միբասին տուն վերադառնանք:

Հասկցուեցաւ: Կնիկս քիչ մը
փախցուցած ըլլալու էր: Ուս-
տի:

— Իրաւունք ունիք, ըսի,
Նըս յանձնէ մեկնելէս երկու
բոլոր սրտովս քեզի համամիտ
եմ, միայն թէ այս բանը մէկէն պէս շոգենաւ նետուած պահուս
ի մէկ չըլլար: Օտարները զա- ոչ թէ Պոլոէն այլ սէրէն կը
նազան մեկնութիւն կուտան, փախէի:





440

504

2013

23381